

24352

891.99-192

C-37

48

~~891.99-192~~
~~C-38~~

Spence

ԱԶՈՏ ՄՈՏՆԱՇՈՒ

ԹԻՒ Ց

891.99-192

C-37

ԸՆԴԱՐՁԱԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

Ա. ՀԱՏՈՐ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

(ԽՆԱՄՔՈՎ ՍՐԲԱԳՐՈՒԱԾ)

Կը պարունակէ բազմաթիւ

ԱԶԳԱՅԻՆ, ՅԵՂԱՓՈՒԱԿԱՆ, ՍԻՐԱՅԻՆ ԵՒ ԶՈՒԱՐՃԱԼԻ

Ե Բ Գ Ե Բ



ՀՐԱՏԱՐՈՎԻԶ

Վ. ԵՆ Պ. ԶԱՐԴԱՐՇԱՆ ԵՂՈՒՐԻ

Կ. ՊՈՒԵՍ

1909

1264

20

03

Տպագր. Ռ. ՄԱԳԱՆԻՆ

~~811 542-192~~
~~10-22~~

0
Ա. Բ

ԸՆԴԱՐՁԱԿ

ՀԱՅԿԱԿԱՆ

648

Ե Ր Գ Ա Ր Ա Ն



Հ.Ս.Խ.Հ. ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Ս.Ս.Ր.Ա. Публичная Библиотека
7/ՅԷ. 1922
Ա. ԱՅԱՍՆԻՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ
Имяна, Мясникина



Ը Ն Դ Ա Ր Զ Ա Կ

ՀԱՅԿԱԿԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ



Ե Ր Գ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

1861 ՄԱՅԻՍ 24

Արի՛ք Հայկազունք, յառաջ ընթանանք,
Սահմանադրութեան նոր բարեւ մ'ալ տանք,
Ո՛ր ազգն երբ զՍնի փրկարար դոչեց,
Նո՛ր հոգի, նո՛ր կեանք Անոր պարգեւեց:

Եկէք բարեկամք, առ բարձրեալն Աստուած՝
Ուղղենք մեր ժողովանք սուրբ սրտէ բղխած:

Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ միշտ,
Աղղն ու Սահմանադրութիւն:

Ընդարձակ Հայկական Երգարան, Ա. հասոց Բ. թիպ

94260-42



2361 - 2002

Զրկանք, բռնութիւն վատթար վարչութեան,
 Բերին մահն ի դուռն Հայոց ազգութեան .
 Սահմանադրութիւնը եկաւ զայն վանեց,
 Եւ կենաց ուղին մեր առջեւ հարթեց :

Յառաջդիմութեան բայաւ ասպարէզ,
 Ուր ամէն վայրկեան գոչել պարտ է մեզ .
 Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ միշտ,
 Ազգն ու Սահմանադրութիւն :

Ջնջեց ամենայն կարծիք անձնական .
 Խեղդեց ամենայն ձայն անհատական .
 Հրաւէր կարգաց Սատուծոյ ձայնին,
 Սուսնորդ լինել գործոց ազգային :

Այն որ յՍատուծոյ ձայն տուաւ մեզի,
 Մենէ թող առնու ձայնով մ'այսպիսի .
 Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ միշտ .
 Ազգն ու Սահմանադրութիւն :

Հայերս անարգուած՝ փրկեց բարձրացուց,
 Մարդկային կոչման մեզ արժանացուց .
 Շընորհեց մեզի զոր սղատան Սատուած,
 Մարդկութեան երկրորդ նշանն է դրած :

Որուն շնորհիւն յարգ ստացանք մենք,
 Անոր յարգ տալով ապրինք ու երգենք .
 Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ միշտ .
 Ազգն ու Սահմանադրութիւն :

Դուն ալ Հայաստան, սիրուն հայրենիք,
 Ա՛լ այսուհետեւ մի սրգար լռիկ .
 Զի ա՛լ քու որդիքդ նոր ոգւով բերկրեալ,
 Զքեզ հարս կ'ուզեն տեսնել զարդարեալ :

Ալ մի՛ լար մայրիկ, լայդ ի պար փոխէ,
 Եւ ձայնով քաղցրիկ որդւոցդ հետ երգէ .
 Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ միշտ,
 Ազգն ու Սահմանադրութիւն :

Հայե՛ր, միանանք մեր մօրն հետ օրհնենք
 Զանոնք որ մեզի տուին սուրբ օրէնք .
 Սահմանադրութեան լարեաց փոխանակ,
 Թո՛ղ վարեն ուրախ կեանք մի՛ փարուհակ :
 Թո՛ղ և մեր որդիք հետ անոնց անուան,
 Իւրաւոր տարիք օրհնեն ու կարդան .

Կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛ միշտ,
 Ազգն ու Սահմանադրութիւն :

Յ. Գ. ՍՐԳԱՅԱՆ



Ե Ր Գ Ա Ձ Ա Տ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ազատ Սատուածն այն օրից,
 Երբ հաճեցաւ շունչ փչել,
 Իմ հողանիւթ շինուածքին
 Կենդանութիւն սլարգեւել :

Եւ անրարբառ մի մանուկ,
 Երկու ձեռքս պարզեցի,
 Եւ իմ անդօր թեւերով,
 Ազատութիւնն դրկեցի :

Մինչ գիշերը անհանդիս,
 Օրօրցում կապկստած
 Լալիս էի անդադար,
 Մօրս քունը խանդարած .

Խնդրում էի նրանից,
Բազումներս արձակել,
Ես այն օրից ուխտեցի,
Ազատութիւնը սիրել:

Թոթով լեզուիս մինչ կապերը,
Արձակուեցան բացուեցան.
Ծինչ ճնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան:

Նախկին խօսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատութիւն դուրս թռաւ,
Իմ մանկական բերանից:

«Ազատութիւն», ինձ կրկնեց,
Ճակատագիրը վերելից,
«Ազատութեան» դու զինուոր
Կամի՞ս գրուիլ այս օրից:

«Ո՛հ, փշոտ է ճանապարհը,
Բեզ շատ փորձանք կը սպասէ.
Ազատութիւն սիրողին,
Այս աշխարհը խիտտ նեղ է»:

—Ազատութիւն, — գոչեցի,
Թող սրտաց իմ գլխին.
Փայլակ, կայծակ, հուր երկաթ,
Թող դառնչդ ընէ թշնամին:

Ես մինչ ի մահ, կախադան,
Մինչև անարդ մահու սրուն,
Պիտի գոռամ, պիտի կրկնեմ,
Անողադար. Ա.ՉԱՏՈՒԹԻՒՆ:

1859

Մ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆՅ

ԵՐԳ ԲԱՔՈՍԻ

Ակողիլն մեծ կարասին բողբոջին են բազմեր,
Աւազ լիխանքն, մեծ պարսնայք ժողովք են հոն կազմեր,
Այո՛, այո՛, ժողովք են հոն կազմեր:

Ստասիկ է վէճն, մեծ է խնդիրն դոր հոն տեղ կը խորհին,
Թէ ինչ կերպով դարման մ'ընեն հիւանդ մեր աշխարհին.
Այո՛, այո՛, հիւանդ մեր աշխարհին:

Մէկն աս կ'ըսէ, մէկն ան կ'ըսէ կը ծագի լոյսն ատուեն.
«Ինձ լսեցէք, տեա՛րք, կը կանչէ աւանին պետն արթուն.
Այո՛, այո՛, Աւանին պետն արթուն:

«Թող լիտգն առնու, կ'ըսէ, Բաքոս եւ փառօք սպրի շատ,
Իսկ ցընծութիւնն ըլլայ դըշխոյ և գահն ալ յԱրտաշատ.
Այո՛, այո՛, և գահն ալ յԱրտաշատ:

Այսպէս մեղի նոր զուարթութեան արեւներ կը ծագին,
Աւողջ կ'ըլլայ մեր ժամանակն և նոր՝ մեր աշխարհ հին:
Այո՛, այո՛, և նոր մեր աշխարհ հին:

1858

Լ. ԵՓՐԵՄ Վ. ՉԱԳԸՃԱՆ

ԵՐԳ ՈՒՐԱԹՈՒԹԵԱՆ

Ահա բաժակ ուրախութեան,
Ի սէր յաւերժ միութեան,
Չի՞ վայելուչ որդիք Հայկեան,
Մէկտեղ հրճուին և ցնծան:

Կեցցէ՛ սէր և միութիւն
Կրեմք մի սիրտ մի արիւն:

Վերցուր աչքըդ յերկնից կամար,
Փայլի հեռուն աստղ մի սրայծառ,
Եւ դու, ո՛ր Հայ, զարթիր սիրտ առ,
Հայոց բաղդըն ա՛լ չէ խաւար:

Կեցցէ՛ սէր և միութիւն
Կրեմք մի սիրտ մի արիւն:

Բա՛ւ է այսչափ բաժանում,
Ըլլամք ուրախ և խնդում.
Նախանձ, վրէժ, ձեզ թողում
Սնդուհւղք և վիճք անհասնում:

Կեցցէ՛ սէր և միութիւն
Կրեմք մի սիրտ մի արիւն:

Փորձ մը ըրինք բաժանման,
Փորձ մ՛ալ ընենք միութեան,
Լեցուի փափաքդ Հայաստան,
Տես որդիք քո միանան:

Կեցցէ՛ սէր և միութիւն
Կրեմք մի սիրտ մի արիւն:

Ինչ եւ ընեմք ինչ կերպ սունեմք,
Ո՞ր չը դիտեց թէ՛ մեք Հայ եմք.
Ո՞վ չը գիտեր թէ՛ եղբայր եմք,
Արիք ծիծաղ դիմօք երգեմք:

Կեցցէ՛ սէր և միութիւն
Կրեմք մի սիրտ մի արիւն:

Ո՞ր բռնաւոր ո՞ր օրէնքներ,
Կը պատուիրեն թէ՛ մի՛ սիրեր:

Ազգիդ օգուան ո՛ւ բարիքներ,
Սիրոյ դահն է յերկինս ի վեր:
Կեցցէ՛ սէր և միութիւն,
Կրեմք մի սիրտ մի արիւն:

Ս. Պ. ՓԱՓԱՋԵԱՆ

Ի ՄԻՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Սնա հրեշտակ ոսկեփետուր թուլցեալ լարձուստ երկ-
նաճեմ,
Հայոց բաղդին հեծեալ ի կատս լարձը դոչէ՛ զուար-
թաղէմ:

Հզօր պատգամ
Ի վերուստ դամ.
Միութիւն, Հայք,
Եւ նոր ձեզ կեանք:

Տրտիեն ուժդին և լանջք և սիրտք,
Խաղայ արիւն ի թինդ ի թինդ,
Մեզր կաթէ՛ սուրբ սէրն ի խինդ,
Յառաքինոյն ի Հայու սիրտ:
Սիրաբորբք համայր լոխեն,
Աքսասուաթնոր աչկունք ցօղեն:

Արիք Հայկազունք,
Ի սէր փութասցուք.
Եռանդունք մասիք,
Ի համբոյր հեղիկ:

Տօւք համբոյր մի եւս,
Բացէք զձեր թեւս,
Տօւք համբոյր մի եւս,
Սիրոյ է պարզեւս :

Կեցցեն յաւերժ վե՛հ Հայկազունք,
Անմահութեան սիրուն սերունդք :
Կեցցէ յաւերժ Հայկայ ողին,
Մեզ են վկայ երկիր երկին :

Անկաւ պարիսպ ժանտ նախանձուն՝ ոչ ի շանթից առ
հարկու :

Այլ յակնարկի և եթ սիրոյ վերատաացեալ կենսատու :

Նրկին երկիր,
Կար ի յակճիւս,
Ընդ Հայ ազգիս
Իւր հրաշալիս :

Բացցին անդունք սեաւ, անյասակ,
Մածկել զբաղդին հին յիշատակ՝
Տիեզերաց բացցին մատեանք՝
Անդէն դրոշմով Հայոց պարծանք :
Կեցցէ Հայոց սէր պանծովի,
Բերող փառաց նախանձելի :

Արիք Հայկազունք,
Ի սէր փութացուք,՝ եւն. :

Գ. ԱՊՏՈՒԼԼԱՆ

ՈՂԲԱԼԻՑ ԲԱՆՔ

ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՅՈՑ

ԱՌ ՀԱՅԱԶԳԻ ՈՄՆ, ՈՐ ԳՆՈՑԵԱԼ ԷՐ ՆՄԱ Ի ՏԵՍՈՒԹԻՒՆ

Անի քաղաք նստեր՝ կուլայ,
Չկայ ըսող՝ մի՛ լայ, մի՛ լայ :
Կ'ըսես՝ քիչ է, թո՛ղ մնայ՝ լայ,
Ախ, ե՞րբ ըսեմ՝ մի՛ լայ, մի՛ լայ :

Շատ յաւերով կ'այրիմ՝ տապիմ,
Չունիմ մէկ մարդ հաւատարիմ,
Որ խղճալոյս դայ՝ մօտենայ,
Հէչ չէ ըսէ մի՛ լայ, մի՛ լայ :

Ախ Հայ աղայ, խղճա՛ ինձի,
Տես թէ քո Անին ի՞նչպէս է :
Հերիք ես լամ դաւ չգթաս,
Չէ՞ քո Անին ախոս է :

Ախ ու վախով օրերս անցաւ,
Լալէն աչքերս կուրացաւ :
Որբ մնալն ինձ վիճակեցաւ,
Բախոս ընաւ զիս մուսացաւ :

Կորուցեր եմ թողաւորներ,
Ժողովեր եմ զլիսիս քօւ բուվեր,
Որք միշտ կ'երդեն «Անին անցաւ,
Անին անտէր աւերեցաւ» :

Անին եմ շատ մարդաբնակ,
 Մնացեր եմ դառն աւերակ .
 Իմ լացն, իմ կոծն, իմ աղաղակ՝
 Անտէր որբերու նմանակ :

Երբեմն էի շատ աննման,
 Հագոց քաղաքն արեւելեան .
 Աւերեր եմ սեփահատակ,
 Նստեր՝ կուլամ, ես միայնակ :

Եկար՝ տեսար՝ դարձեր՝ կ'երթաս,
 Էլով կ'ըսես «բարեաւ մնաս» .
 Ատուած սիրես չմտանաս,
 Մտտիս սարին ե'րբ մտննաս .

Ըսես իմ քա՛ջ Արարատին,
 «Նստեր՝ կուլայ քո խեղն Անին» .
 Կ'ըսէ, ե'րբ աւետիք կը տաս,
 Թէ՛ «իմ Անի, հերիք ե լաս» :

Հ. Ա. ՎՐԴ. ԱՐԱՐԱՏԵԱՆ

Ա Ռ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

Առ ընկալ 'ի գիրկդ, մայրըդ Հայաստան,
 Զորդիս քո սիրուն ցրուեալ աստ և անդ,
 Տես՝ ի'նչպէս սիրովդ և քու կարօտովդ,
 Վտուած բորբոքած քու տեսող ցանկան :

Արի կայ ուրեմն, ով մայր Հայաստան,
 Նոր ողի զգեցիր փառօք անլախճան :

Օ՛ն զբահաւորիմք, ս'վ որդիք Հայկեան,
 Մեր մօր արցունքներն ջնջել յաւիտեան .
 Զօրանանք սիրով և սուրբ միութեամբ,
 Ըլլալ ախոյեան ընդդէմ թշնամեաց :

Հապա դործելու ժամանակն հասաւ,
 Հայքենատիրին կայ փառք անզրբաւ :
 Ս. Պ. Պ. ՓԱՓԱՋԵԱՆ

Մ Ո Ւ Ս Ա Յ Ն

Ո՛ր սգաակրու յեցեալ նոճոյս 'ի ստորստ,
 Զաղիս Հայոց լարեալ 'ի քնար տչսրսնուէր .
 Աջն իմ 'ի լար, աչկունքս 'ի վեր մերթ յարօտ,
 Յե'րբ հնչեցից 'ի վանդ ողբոյն իմ զայեր :

Ո՛ն ժպտեցին աչկունք լաղդին յիս արդեօք,
 Թէ որպէս ցարդ՝ նոյն և յալայն անողք,
 Ե'րբ ծագեցէ երջանկութեան քաղցր սրիդ,
 Եւ փոխեցի տիրանըւսդ ողբս յօրհներգ :

Է՛ր ոչ, լուսնեակդ, վաստ 'ի վտա,
 Կիսով յամպոց զողայեալ :

Եւ ղերթ կանթեղ իւղասպառ,
Մերձ 'ի խաւար գոգ շիջեալ:

Ո՛հ միայնիկ և մեջիկ,
Ողբամ ըզբաղդ խաբուսիկ.
Եւ թէ լուէ իմ հագադ,
Լքեամ ձայնիս արձագանդ:

Հեծէ սրտիս իմ խուռչ,
Մատուճքս 'ի լար հըպին ոչ.
Այլ զի՛ անսիլ անսովոր...

(առանց եղանակի)

Մինչ կամ ատոէն մնաւոր:

Աչկոճնքս արդեօք ղիս խաբեն,
Այլ ո՛չ, դոքս հրեշտակք են.
—Ողջոյն Երկնից զոյգ սատրակք,
—Ողջոյն կրկին աղաւնեակք,

Սէր Եւ ԳՈՒԹ:

—Ողջոյն, հրեշտակդ ողբերգակ,
—Ահա՛ դու չես միայնակ:

Մի՛ արդ խուլիւր, չեմք խաբուսիկ երեւոյթ,
Նա քեզ ծանօթ. Սէր իմ անուռն, իսկ սա Գութ.
Կայ դու պահ մի, տըխուր ողբոց տո՛ւր աւարտ,
Լուր զի՛ր երգեն զաւակք Երկրին ուր կ'ստ արդ:

Խ Մ Բ Ե Ա Կ Ն

(Ի Երեւոս սկսեալ)

Արկածք Հայոց ժամանակին ընդ անիւ,
Փշլին տակաւ, մինչդեռ սիրոյ համբուրիւ.
Ուխտեմք 'ի Սէր եղբօր՝ ըզկեանս դընել գրաւ,
Օ՛հ ա՛նդր 'ի մէջ՝ այր ընկերին լարել դաւ:
Մրացաւ 'ի մէջ թաղէն անհամբոյր,
Արդ նոր լաղէիս քաղցր է համբոյր.
Եղբայր զեղբայրն գգուէ սիրով,
Ճոխն աղքատին մատչի գթով:
Էանց զիշեր՝ արդ առաւօտ,
Ի ցող ժպտի Մասեաց արօտ,
Եւ վառ 'ի վառ շողշողալով
Լոյսն արեգին ծրփայ ի ծով:
Հա՛ պա մանկուճք,
Վեհ քաջադուճք,
Ի դու-խ պըսակ,
Ի յաղթանակ,
Ասեալ նուազս,
յ՛Արադս արագս.
Օ՛ն փութասցուք,
Օ՛ն երգեսցուք:
Սէր եւ գութ,
Մեր պըսակ.
Աս մեր բաղդ,
Հրաւիրակ:
Յնձասցին՝
Որք լսին.
Թէ՛ «ուր Հայ,
Զիք՝ անդ վայ»:

Ե. Մ. ՄԵԼԻՔԵԱՆ

Ա Ի Ե Տ Ա Բ Ե Ր Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի

Ա Ռ Հ Ա Յ Տ Ղ Ա Յ

Ահա աղանիմ,
Նոյնան սապանիմ:

Թոսձ մտտեայ մտուխլապատ երկինքէն,
Հրաւէր կարդայ աղատութեան Հայրենեաց,
Ասլին անդին թափառական Հայերուն,
Ձայն աւետեայ Հայաստանի բերանէն,
Ողջոյն կուտայ Հայոց, ողջոյն նոր փառաց,
Հերիք, կ'ըսէ, այսչափ հարիւր տարուան քուն:

Օ'ն, աչք,

Մեր Հայրենեայ հրաւիրակին.

Ակա'նջ,

Զի պատգամ է այս երկնային:

Արթնութի'ւն արդ, պանդուխտ Հայեր,
Հասաւ կ'անցնի Հայոց օրեր,
Սուէ'ք ողջոյնս աղատութեան,
Ողջոյ'ն սիրոյ եղբայրութեան,
Վե'րջ վիճակի գերութեան ձեր,
Յերկնից Հայոց այս է պատուէր:

Դարերէ ի վեր արիւն տրցունքով,
Թացցաւ Հայրենեայ քաղցր աւերակներ,
Թոչսոզ հրեշտակն ալ ահա ինձ բնկեր,
Վկա'յ է խօսքիս լնդում երեսով:

(Հրեշտակն)

Այո', այո', Հայ աղաք,
Վկայ, ես՝ ձեր հրեշտակ:

Հայաստանի նոր դարնան

Ծաղկունքն ահա՛ ձեզ կուտամ:

Օ'ն անդր, քորք և կղբարք, սրզիք զխեղաղանց,
Զերթ թռչներ դարնան գեղ դալալլիկով,
Խուրանք փոյթ ի գիրի հայրենի փառաց:

Հոս թողունք, հոս,

Վատթար սրտեր.

Հետ առնունք սէր.

Հոս թողունք, հոս,

Ատելութիւն,

Ոստին Հայուն.

Հոս թողունք, հոս:

Ազգերնիս մէկ, լեզունիս մէկ, հաւատքնիս մէկ,
Հայրենիք մէկ, հայրերնիս մէկ, փառքերե'կս մէկ.

Ինչո՞ւ չըլլայ սրտերնիս մէկ:

Եւ արդ հոս ի սեւ կրրից զինաթափ,

Ամենքս ալ ենք Հայ հաւատար կղբայր.

Մեր զէնքը խաչն ի կուրծս վառ ի վառ,

Օ'ն, զճեա հրեշտակիս ծափ ի ծափ՝

Զարնենք տուխլք ոսկեքնար,

Սրբե'նք դառն ցաւի աչեր.

Աշխոյժ ի սիրտ, ձայն վար ու վեր,

Ապրի Հայոցս Աւետարժեր.

Ուրախութիւնն այս Հայոց տար:

Օ'ն պար, խաղ,

Մէն մ'ի ձախ.

Մէն մ'ի յաջ,

Ես, յառաջ,

Ուրախութիւնն այս Հայոց տար:

Տ Ա Լ Ի Ո Ր Ի Կ

Տալւորիկի դաւակ եմ դորդ
 Քաղքըցուց պէս չեմ թուլամորթ,
 Սարի դաւակ, քարի որդի,
 Հին քաջ հայոց եմ մնացորդ:

Տալւորիկի դաւակ եմ քաջ
 Չեմ խոնարհիր Գլըդի առաջ
 Քարուտ լերանց եմ ազատ լաճ
 Չեմ տեսել ոչ արօք ոչ մաճ:

Հայ աղբըրտիք, վայ աղբըրտիք,
 Տալւորիկի դաւակ եմ քաջ,
 Ազատութեան սիրոյն համար,
 Եկէք դէպ ինձ, յառաջ յառաջ:

Երբ իմ աչքերս բացի յաշխարհ
 Ազատ տեսայ մեր սար ու քար,
 Մինչ չփակեմ աչքս խաւար
 Պիտ' չի կոխէ հոս ոտք օտար:

Իմ մամ ծնաւ զիս սարերու ծոց,
 Ընկոյզի կոճղ մ'եղաւ օրօրոց,
 Տրկուլ ծընած, մածցայ արկուլ,
 Կեանքիս բաժինն է կռիւ ու բոց:

Հայ աղբըրտիք, վայ աղբըրտիք, եւն:

Ոտքս բռայիկ, կուրծքս միշտ բաց,
 Իհնչ փոյթ թէ քոյրս ալ մերկ մնաց:
 Ինձ մօտ մէկ է արև, փուք, ցուրտ,
 Բաւ է չիչխէ, Պարտիկ կամ Գուրդ:

Իմ կեանքս խիտ է եւ չարքաշ,
 Փափուկ կեանքի բնաւ չեմ վարժ,
 Բնակարանս է ապառաժ,
 Ընկերս՝ մրրիկ ու երկրաշարժ:

Հայ աղբըրտիք, վայ աղբըրտիք, եւն:

Հարրատութիւն, ուսում, հանձար,
 Փառք ու պատիւ չեն ինձ համար
 Բա՛ւ է ունիմ տէգ, թուր, խանչար,
 Բաւ չի խրոխտար վրաս օտար:

Սիրած զէնքերս չեմ ձգեր ձեռքէս
 Առիւծն անվախ չէ ինձի պէս,
 Կը սիրեմ որս, կռիւ, աւար
 Կը սպասեմ երբ ընկնի հաւար:

Հայ աղբըրտիք, վայ աղբըրտիք եւն:

Թ' ող այլք ընակին հովիտ ու դաշտ,
 Վաս անդութին հետ լինին հաշտ,
 Ես պիտ' մընամ միշտ անմուտձ
 Թէև վրաս դոյ քրսան վաշտ:

Ճորնի տեղ կ'ուտեմ կորեկ,
 Երկաթ ձեճեմ գիշեր ցորեկ,
 Շինեմ փետտոտ, խոփ, խաչերկաթ
 Ծանր է դատումս, բայց եմ ազատ:

Հայ աղբըրտիք, վայ աղբըրտիք եւն:

Այժեամի պէս կը ցատկաւեմ,
 Առիւծի պէս կը մանկեմ:

Ընդարձակ Հայկական Կոմիտէի Հասարակ. Տիպ



2361-2002

Մովի նման կը փրփրիմ,
Կայծակի պէս կը հարուածեմ:

Կուոյ դաշար բազդն է կեանքին
Երբ կը ծագի արշալոյսը,
Կամ աւետիս տոյզ դրօշակին
Կամ պաղ տեսնէ քու երեսը:

Հայ աղբրբաիք, վայ աղբրբաիք, եւն:

Հաւար ինկնի երթամ յառաջ
Սասնոյ լերինք հանեն հաճաչ,
Հառաչ հանեն և ներկուին
Իւր կարծին արիւնով քաջ:

Կարիճին սիրա՛ կարիճին ձեռք,
Ինչ փոյթ քաջին հազար մէկ վերք
Մէկ հարուածին կուտաս հարիւր
Ազոտաին լէջ կանես հագեր:

Հայ աղբրբաիք, վայ աղբրբաիք, եւն:

Մ. ՏԱՄԱՏԵԱՆ (Պերճ Մուշղու)

Վ Ի Ե Ժ Վ

Բա՛մբ, որտան բարձուտ բա՛մբինք յԱրարատեան
դաշան ի վայր,
Արի արանց արիւնք յեռանդն առատանան ի հրազայր:

Հրուէր հայրենեաց հրուչակի նըհանուր,
Ոգիք Հայկազանց բորբոքին ի հուր:

Որք երկնաւորին սրակին էք կարօտ,
Որք երկրաւորին փառաց երկնայորդ:

Հապ՛ օ՛ն, արի արանց մանկունք,
Հայրենալրէժ Հայկաղունք:
Հապ՛ օ՛ն, ի դէն գունդիգունդ,
Յեռեալ ի պար թունդ ի թունդ.
Ի դէն ի վրէժ, օ՛ն անդր յառաջ,
Ի դէն ի վրէժ, մի՛ ձախ, մի՛ յաջ,
Օ՛ն անդր յառաջ
Մի՛ ձախ, մի յաջ.
Օ՛ն անդր յառաջ
Յառաջ յառաջ,
Հապ՛ օ՛ն յառաջ:

Հայկեան փանդուանց որտորնդուտ դրնչին բարբառք
մարտագոտ,

Դառնագոտոչ անդրաձայնէ Պարսիկ կերկերն ի չեփոր.
Շարժեն հրեշտակք թեւքս լուսափողփողս,
Ճիւաղք ճիւաղաց կայտունն ի դրժոխս,
Շահնթրն շանթատաք զեթերօք փարի,
Սարսափին սանդարք ի խօլ խաւարի:

Հապ՛ օ՛ն, արի արանց մանկունք, եւն:

Մամիկոնեան սաւառնեցաւ դրօշն յայերս գոգ ծաղ ի
ծաղ:

Ի ձոկատուց ի թրչնամեաց սա ո՛չ գիտաց յուրատտ
կալ:

Հեծեալ հրանժոյգ վեհին Վահանայ՝
Վրէժ կանչէ արեան Կարմիր Վարդանայ:
Փորնչեալ բոցաշունչ դափր ի գարշապար,

Ռազմամուտ վարդի յանժոյժ երկվար :
Հապ' օն , արի արանց մանկունք , եւն :

Ի գուպարել մարտայարդար գարշազարայ Արամայ ,
Գոռան Կորդրիք , Մասիսք սարսին , հրնչեն սանանք
Երասխայ :

Ի գրոն ի գրոն տալ բխրոցն ոսնատրով ,
Տառանին դաշնակը՝ յաննէ շիհոն ապուզ
Կուսի առ կուսի կոմին կրմլայք տէգ սուտէդ ,
Դղորդ առնուն տարերք՝ կորովեացն ի վէդ :
Հապ' օն , արի արանց մանկունք եւն :

Արիք ի կռիւ քաջակորովքդ ընդ կորակոր հրոսն
Արեաց :

Հոպա համարք մեր բխրայաղթ ձեզ նոր հան-
դէսք եւն փառաց :

Թոխ'ք ի ուզմ ի խազմ , առէ'ք զէն և զարդ ,
Երեսնիւք յրնիւք հարուլ բխրս հազարս :
Ի սուք ի սուսեր , կարչնեզ յազեզունս՝
Բզսեալ Սասանեանց ջարդել կուսափունս :

Հապ' օն , արի արանց մանկունք , եւն :

Մինչև ցեբբ , ցեբբ սուզ լինի ի Հայս , հատէ'ք զաբ-
տուք , որքք այրիք :

Հարանց , հարանց , եղբարց , որդւոց , հանուրց Հա-
յոց վրէժինդիրք :

Թինդո առեալ երթամք յասպարէզ քաջաց ,
Յերկնից հրնչեն ձայնք արեան սիրելեաց :
Սօսափունք յերկնից՝ արշաւիրք յերկրէ ,
Քաջաց սօժանդակ՝ ըզՊարս հերքեացէ ,
Հապ' օն արի արանց մանկունք , եւն :

Օն անդր ի բաց հայկեան հողոց հրակայաղանց կը
սրբաց :

Ի բաց ջուր չուսուական մութապաշտիցն պրղծու
Դաշաք մեր մերժեացն զուկրոտին անգամ ,
Արիւնք վրկայից զճապաղիսն անժամ ,
Ոսն ընդ դիս տունեալ դարձցին ի փախուստ
Մասնակուրժք ընդ Հայս հայեացին հեռուստ
Հապ' օն , արի արանց մանկունք , եւն :

Արք աղեղանց , բարձր ի թիրախ թուսլի'ք ,
վերջին ձեզ խրախոյս :

Սուսալ տարցուք զանթիկնադարձ զայս վարդազգի
գրոն անխոյս :

Ի վերայ յինից յաղթից վարդանայ ,
Պարսկական բազկաւ արուոյն վահանայ ,
Շեշա ի ծայր չիրսի դաշտին Շաւարչան
Տընկել յաղթանակ անմահ Հայութեան ,
Հապ' օն , արի արանց մանկունք , եւն :
Հ. Ա. Վ. Յիւսէ

ՍՈՒԳ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Իժ սիրելի զաւակունքս ,
Կը թափառին օտար յաշխարհ :
Ես ս'ւր դիմեմ . ս'ւր փնտրեմ ,
Կը ծառայեն այլոց խոնարհ :

Եկա՛յք որդեակրք իմ ,
Չեր մօրն այցելութեան :

Դարեր անցան լուր մը չառի ,
Իժ քաջերս մնան կորան ,

Կ'ուրամ՝ արիւնս կը սառի . . .
Մէկը չունիմ տայ ինձ դարման :

Եկա՛յք որդեակք , և այլն :

Արիւնս ցամքած , սիրտըս մաշած ,
Իէմքս է արխուր մինչ յաւիտեան .
Եւ կարօտով իմ որդեկաց ,
Պիտի իջնեմ սեւ գերեզման :

Եկա՛յք որդեակք , և այլն :

Եւ դու հովիւ թափառական ,
Կ'երգես տխուր ի մէջ հովաաց ,
Ե՛կ , արտասուենք թանկ կորըստեան . . .
Տըխուր մահուան մեր որդեկաց :

Եկա՛յք որդեակք , և այլն :

Իսկ դո՛ւ կըռուենկ իմ Հայրենեաց ,
Գնա՛ հեռո՛ւ աչքէս ի բաց . . .
Յեափն ողջոյնս տար զաւովացս ,
Զի կեանքիս մէջ յոյս է մնում :

Եկա՛յք որդեակք , և այլն :



Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք

Իմ Հայրենիք զիս կը կանչէ ,
Հեռու եմ Հայաստանէն .
Հայու որդւոյն կը զայելէ՛
Հեռանալ Հայաստանէն :

Միթէ արծաթ ոսկի , գոհար ,
Կ'ըպփօփէ՛ Հայաստանը ,
Այն որ կ'ողբայ որդւոց համար՝
Եղծալի Հայաստանը :

Խոր արխուր թեան մէջ է թաղուեր ,
Թաղուհի Հայաստանը ,
Բողիկ սաքով արծակ մազով ,
Կ'արտասուէ Հայաստանը :

Անգութ երկինք այ չը սիչեր ,
Մտայեր է Հայաստանը .
Մնասիրտ հայերն ալ չեն սիրեր
Մնուչիկ Հայաստանը :

Ո՛հ , թողէք զիս՝ խօսիմ ազատ ,
Երգեմ միշտ Հայաստանը ,
Մնուչ երկիր , կոյս անարտա ,
Մննքման Հայաստանը :

Արեւ ծածկեր է իւր դէմքը ,
Խուար է Հայաստանը .
Հայոց արեւն ալ մարեր է ,
Սեւ է հագեր Հայաստանը :

Թշուտ սրբոյս ձայն կը կըտրէ ,
Ոգբազով Հայաստանը ,
Ո՛հ , չիկայ Հայ , որ բախիէ ,
Նոռադեալ Հայաստանը :

Թէև կըտրի իմ վերջին շունչս ,
Պիտի՛ գոռամ Հայաստան ,

Պրկուիմ մէյ մ'իմ Հայրենեացս՝
Հապա մըտնեմ գերեզման :

Անդորրութիւն ես կը խնդրեմ,
Սիրելի Հայաստանին .
Կըտրե՛լ այս ձայնս չէ՛ չէ՛ կարող .
Սոսկումը գերեզմանին :

Ա. ՀԱՅԿՈՒՆԻ

ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԵԱՅ ԿԱՐՆՈՑ

Ձայնը հրնչեց էրզրումի հայոց լեռներէն,
Թունդ թունդ ելան հայոց սրտեր զէնքի շաչիւնէն :

Հայ գիւղացին դարուց ի վեր սուր, զէնք չէր տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բա՛նի տեղ առած :

Հայ ծերուկը ցուպն ի ձեռին լալով խնդրում է,
Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնիլ :

Հայ տիկինը ստիպում է ամուսնոյն գնալ,
Պատերազմի դաշտին վըրայ վէրք տալ՝ ստանալ :

Քընքուչ կեանքը ծանր է թըլում Հայ օրիորդին,
Չէն ի ձեռին սիրտ է տալիս հայոց քաջերին :

Երիտասարդք թոթով լեզուով նամակ ցրուել են,
Սրարատայ դաշտին վըրայ զինուոր խըմբել են :

Մ'լ բաւ լացիր, Մայր Հայաստան, երկիրդ փառաց,
Քու զինուորներդ միշտ կտրիճ են, որչափ ալ քաղցած :

Մ'ն ու գգուէ՛ այդ քաջերը քու սըրտիդ վրայ,
Որք կը թափեն իւրեանց արիւն սուրբ հողիդ վրայ :

Անժութիւն, տունը քանդող հայոց խեղճ աղգին,
Հրածարեցաւ՝ տեղի տուաւ մյուսթեան ձայնին :

Լրեսց Բիւրան ու սառեցաւ արիւնը խեղճին,
Չէր երազել Հային տեսնել նա այդ վիճակին :

Եւրոպայի լուրը հասաւ շարժման հայ գեղջկին,
Ուրախական ողջոյն տուաւ հայրենասիրին :

Ցընծա՛, մայր մեր, ս'իլ Հայաստան, որդիքդ միացան,
Ութը ասրուան սուգ ու թախիժ քեզնից վերացան :

Ուսումն ու լոյս-ազատութիւն արդ քեզն են ընկեր,
Սուր, հրացան, եռանդ ուղմի պաշտպան անվեհեր :

Ուրախացաւ Մայր Հայաստան, ելաւ կանչնեցաւ,
Հինգ դարերի սուգ, տաւազանք մի քիչ մեղմացաւ :

ՉԻՆԻՈՐԻՆ ԿՈՐՈՒՍԸ

Աս ի՛նչ կորուստ, ի՛նչ մեծ ցաւ,
Բանթոլթնիս կոճակը
Կոճկերիքէն բրթեցաւ,
Գնաց մտաւ որ ծակը :

Ա՛հ, կ'աղաչեմ, պարոններ,
Թէ որ տեսաք նէ տեղ մը,
Իմօցուցէք ո՛ր ծախն է,
Երթամ հանեմ զայն շուտ մը:

Ոչ պզտիկ էր, ոչ մեծ էր:
Չտիաւոր ալ չէր ըսուեր,
Ինչ գոյն ըլլալն ալ մոռցայ,
Կարմիր էր թէ սեւի վրայ:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ,
Այս կորուստ քիչ բան չէ:
Յի՛մնապետս իմանայ նէ,
Վերջը բանիկս ըստած է:

Գտէք, գտէք,
Կոճակս գտէք,
Գտէք, գտէք,
Կամ տաս փարս տուէք:

Միտքս կուգայ թէ վրան
Արծիւ մը կար խոչորկէկ:
Եւ կորուսեալ այս կործան,
Գանձած էր հոս ամուրկէկ:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Խանութները չեն ծախեր,
Եւրոպայէն չեն բերեր:
Շուկանորդի կոճակին
Մտան ու արմատն է չորցեր:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Բրուսիացուց կոխը
Իմ գլուխս ալ պայթեցաւ,
Քանզի Լօրէն և Ագրաս,
Կոճակիս հետ մէջ խաղայ:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Զինախորձին ասուեր
Կը դիտեն մեր չորս կողմը,
Ոտքէս բռնէ մինչև վեր
Կը խառնեն, տեղ չեն ձգեր:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Կուտան ձեռքս հրացան,
Շաղկէ, կ'ըսեն, ուսիդ վրայ:
Ի՜նչպէս կայնիմ, գուք ըտէք,
Բանթուրնա վար կ'իջնայ:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Բարեկամացս հանդիպիմ նէ,
Հարկաւ պիտի բարեւ տան.
Ձեռքս հոսկէ պակաս չէ,
Պիտի տեսնեն ու խընդան:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Աղջկանց ալ բան մը պէտք է,
Երբոր տեսնեն կը խընդան.
Ճամբաս հատաւ փսխելով,
Թըռչելու է պայծառով:

Ա՛հ, մի՛ խնդաք, պարոններ, ևն.:

Պառաւ կանանց բերանն ալ
կըրնաս գոցեր նէ գոցէ .
Անանկ բաներ կը մազեն ,
Որ կոծակը բամբասեն :

Ա՛հ , մի՛ խնդաք , պարոններ , են . :

Սիրուհիս ալ , Աստուած տայ ,
Աս փորձանքս չիմանայ .
Քանզի գիտեմ վախկոտ է ,
Պրզարիկ բանէն դող կ'ելայ :

Ա՛հ մի՛ խնդաք , պարոններ , են . :

Կեցէք միտքս բան մ'եկաւ ,
Վազեմ երթամ ճար չըկայ .
Տիօժէնը ուր որ է ,
Գուցէ կոծակս այն զբանայ :

Ա՛հ , կ'աղաչեմ , պարոններ ,
Չըլլայ երբէք զիս ծաղրէք .
Օր կ'ըլլայ որ բրցունէք ,
Ի ուր ալ կոծակի տէր էք :

Գ. Լ. ՌՇՏՈՒՆԻ



Ե Ղ Բ Ա Յ Ր Ե Մ Ք Մ Ե Ն Ք

Ի բիւր ձայնից բնութեան շքեղ՝
Թէ երգք թռչին սիրողաբար ,
Մասունք կուսին ամենագեղ ,
Թէ որ դարնեն փափուկ քընար ,

Չունիմ ձայն մի այնքան սիրուն ,
Քան շղանձկալի եղբայր անուն :

Տո՛ւր ինձ քու ձեռքդ , եղբայր եմք մենք ,
Վրբերկաւ էինք զասուած .
Պղին ամէն ոխ չար ու նենգ
Մի համբոյր ցըրուին ի բաց :

Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն ,
Քան զանձկալի եղբայր անուն :

Երբ ալեւոր Մայր Հայաստան ,
նէ զսրդիս իւր քովէ քով .
Խոն խորունկ վէրքերն դաժան ,
Պլցը արատուաց բուժին ցօղով :

Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն ,
Քան զանձկալի եղբայր անուն :

Ըէկունդ լայինք մենք ի նրում . . .
ք , դարձեալ յար անբաժան
ունենք զարտօսք և ըզխընդում ,
բազմամտունդ ըլլայ մեր ջան :

Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն ,
Քան զանձկալի եղբայր անուն :

Ըէկունդ յոգնինք , մէկունդ ցանկնք ,
կունդ թափին մեր քըրտինքներ .
ունձք բարեաց յերկինս հանկնք ,
կեանք առնուն Հայոց դաշտեր :

Ընդ աստեղօք ինչ կայ սիրուն ,
Քան զանձկալի եղբայր անուն :

Մ. ՊԵՇԻԳՕԱՆԵԱՆ



ԵՐԳ ՊԱՆԴՈՒԽՏ ՊԱՏԱՆԵԿԻ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու դարնան սիրուն թրուչնակ,
Իէպի ս'ւր, ինձ տաս',
Թրուչում ես այդպէս արագ :

Ախ, թրուիք, ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինի՛ր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ,

Անդ հեռո՛ւ պէտք
Հայր մ'ունիմ սրգաւոր,
Որ միակ իւր սրգւոյն
Սպասում է օրէ օր :

Երբ տեսնես դու նորա՝
Ինձնից շատ բարե արա՛,
Ասա՛, թող նրատի լայ,
Իւր անբաղդ սրգւոյն վերայ :

Դու պատմէ, թէ ինչպէս
Աստ անաէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, սրբալով՝
Կեանքս մաշուել, եղել է կէս :

Ինձ համար ցորեկը՝
Սութ է չըջում արեգը :
Ինչերը թաց աչքիս՝
Քունը մօտ չէ գալիս :

Ասի՛ր, որ չի բացուած
Թառամեցայ միացած,
Ես ծաղիկ գեղեցիկ,
Հայրենի հողից զրկւած :

Իէ՛հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացի՛ր, թրուի՛ր արագ,
Իէպ՛ Հայսց երկիրը,
Ծընած տեղս — Աշտարակ :

Գ. Ա. ԳՈՂՈՒԵԱՆՑ



ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Մայր-Արաքսի ափերով,
Բայրամուր գընում եմ.
Հին հին դարուց յիշատակ,
Արեաց մէջը պտտում եմ :

Բայց նորա միշտ յեղեղուկ,
Պըզտոր ջրով կզերքին.
Իարիւ դարիւ իրփեղով,
Փախչում էին լալագին :

«—Արա՛քս, ինչո՛ւ ճըկանց հեռ,
Պար չես բըռնում մանկավանս.
Դու դեռ ծովը չը հասած,
Սրգաւոր ես ինձ նրման :

«Ինչո՞ւ արցունք ցայտում են,
 Քու սէգ հրպարա աչերից .
 Ինչո՞ւ արագ փախում ես,
 Այդ հարազատ ափերից :

«Մի՛ պղտորիլ յատակըդ,
 Հանդարտ հոսէ խայտալով .
 Մանկութիւնը քո կարճ է,
 Շուտ կը համնիս դէպ 'ի ծով :

«Վարդի թըփեր թո՛ղ բուսնին,
 Քու հիւրընկալ ափի մօտ .
 Սոխակները նոցա մէջ,
 Երգին մինչեւ առաւօտ :

«Մըշտադալար ուռիներ,
 Ստու ծոցի մէջ քո ջրին .
 Ըրկուն ստորն ու տերեւ,
 Թո՛ղ թաց անեն տապ օրին :

«Ափերիդ մօտ երգելու,
 Հովիւք թո՛ղ գան համարձակ .
 Գառն ու ուլը քու վրճիս,
 Զուրք մըանեն միշտ արձակ) : —

Մէջքը ուսցուց Արաքսը,
 Փրփուր հանեց իւր տակից,
 Ամպի նըման գոռալով՝
 Էսպէս խօսեց յատակից :

«—Սիզմիս, անմիտ պատանի,
 Եկրհրս ինչո՞ւ դարեւոր

Վըրդովում ես, նորագում,
 Իմ ցաւերը բիւրաւոր :

«Միբելի մահից յետ,
 Ե՞բք ես տեսել, որ այբին,
 Ռոփց գըլուխ պըճնուի,
 Ի՞ր զարդերով թանկագին :

«Որի՞ համար զարդարում,
 Որի՞ աչքը հրապուրեմ .
 Ծառերն՝ ինձ են ատելի,
 Ծառերին՝ ես օտար եմ :

«Իմ ազգակիր գիժ Քուսը,
 Թէեւ այրի ինձ նըման .
 Հստրկօրէն տանում է .
 Գայթակղիչի կուռ շղթան :

«Բայց նա ինձ չէ օրինակ,
 Ես Հայ հայիս կը ճանչնամ .
 Ստար փեւայ չուղելով,
 Ես միշտ այրի կը մընամ :

«Կա՛ր ժամանակ, որ ես էլ,
 Երքեղազարդ հարսի պէս .
 Հազար ու բիւր պըչրանքով,
 Փախում էի յափերէս :

«Յատակըս պարզ ու վըճիս,
 Կո՛հակներըս ոլորուն .
 Հուսարերը մինչեւ այգ,
 Զըրիս միջին էր լողում :

Ընդարձակ Հայկական երգարան, Ա. հատուր Բ. օրպ

«Ի՞նչըս մընաց այն օրից ,
 Ո՞ր ջրբաժօտ գեղերբս ,
 Ո՞րը իմ շէն քաղաքից ,
 Ո՞ր բերկրալի տեղերբս :

«Տուրքը ջրբի ամէն օր ,
 Իր սուրբ ծոցէն Արարատ ,
 Մայրախընամ ինձ սընունդ ,
 Պարգեւում է լիառատ :

«Բայց ես այն սուրբ ջրբերով ,
 Սուրբ Ակօբի աղբիւրին
 Պիտի ցո՞ղեմ արտօրայք ,
 Իմ ասեղի օտարին :

«Կամ կենսատու իմ ջրբով ,
 Ափերիս մօտ կըկըզած՝
 Իր ձեռքերը լուսնայ
 Գող , աւազակը հոտած :

«Մինչ իմ որդիք — ո՞վ գիտէ —
 Ծարաւ , նօթի , անտերունչ
 Օտար աշխարհ յածում են .
 Թոյլ ոտքերով կիսաշունչ . . . :

«Հեռո՛ւ , հեռո՛ւ քըշեցին ,
 Բընիկ ազգը իմ Հայկեան .
 Նորա տեղը ինձ տուին ,
 Ազգ անկըրօն , մոլեկան :

«Իոցա՞ համար զարդարեմ ,
 Իմ հիւրընկալ ասիերը :

Եւ կամ՝ դոցա՞ հրապուրեմ ,
 Ճըպոտտ , պըշած աչերը :

«Բանի որ իմ զաւակունք
 Այսպէս կու մընան պանդուխտ՝
 Ինձ միչտ սըգաւոր կը տեսնէք ,
 Այս է անխաբ իմ սուրբ ուխտ) . . . :

Էլ չի խօսեց Արաքսը ,
 Յորձանք տուեց ահազին .
 Օղակ օղակ օձի պէս ,
 Աւաջ սողաց մտեգին :

Ռ. Տ. Գ. ՊԱՏԿԱՆԵԱՆ



ԻՏԱԼԱՅԻ ԱՂԶԿԱՅ ԵՐԳ

«Մեր հայրենիք , թշուառ , անտէր ,
 Մեր թըշնամուց ոտնակոխ ,
 Իւր որդիքը արդ կանչում է ,
 Հանել իւր վրէժ , քէն ու ռի :»

«Մեր հայրենիք չգլթաներով
 Այսքան տարի կապկապած ,
 Իւր քաջ որդոց սուրբ արիւնով
 Պիտի լինի ազատուած :»

«Ահա՛ , եղբայր , քեզ մի դըրօշ ,
 Որ իմ ձեռքով գործեցի ,
 Գիշերները ես քուն չեղայ ,
 Արտասուքով լուացի :»

«Նայի՛ր նորան, երեք գունով՝
Նուիրական մեր նըշան,
Թո՛ղ փողփողի թըշնամու դէմ,
Թո՛ղ կործանուի սէգ հըսկան :»

«Ինչքան կին մարդ, մի թոյլ էակ,
Պատերազմի գործերում
Կարէ օգնել իւր եղբորը,
Զանց չարեցի քո սիրուն :»

«Անա՛ իմ գործ, ա՛նա՛ իմ դըրօշ,
Շուտ ձի հեծի՛ր քաջի պէս,
Գընա՛ փըրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդէս :»

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտո՛ մեռնէ,
Բայց երանի՛, որ իւր ազգի
Ազատութեան կը դո՛նուի :»

«Գընա՛, եղբայր, Աստուած քեզ յոյս,
Ազգի սէրը քաջալեր,
Գընա՛ թէեւ չեմ կարող գալ,
Բայց իմ հողին քեզ ընկեր :»

«Գընա՛ մեռիր դու քաջի պէս,
Թող չը աեանէ թշնամին
Գո թիկունքը, թող նա չասէ
Թէ վառ է Իտալացին :»

Ասաց, տուեց օրիորդը
Իւր եղբորը մի դըրօշ :

Մետաքսից էր, ազնիւ գործած,
Ուր երեք գոյն կար որոշ :

Եղբայրն առաւ և ողջունեց
Իւր սիրական քընքուշ քոյր,
Սուաւ գէնքը, սուր, հրրացան,
Հեծաւ իւր ձին սեւաթոյր :

«Բուրիկ, — կանչեց քաջ պատանին, —
Մընաս բարեաւ, սիրական,
Այս դրօշակին պիտի նայի
Ամբողջ բանակ Իտալեան :»

«Նա սուրբ է ինձ, երբ մըկրառւած
Արտասուքով ու կընքած,
Գու յանձնեցիր ինձ յիշատակ,
Հայրենիքի նուիրուած :»

«Թէ մեռանիմ, դու մի՛ սըգար,
Իմացի՛ր որ տարեցի
Դէպ ի մահու արքայութիւն,
Իմ հետ քանի թըշնամի :»

Ասաց, վազեց դէպ ի հանդէս
Աւարիացոց յանդիման,
Իւր արիւնով դընել յաւերժ,
Ազատութիւն Իտալեան :

Ո՛հ, իմ սիրտը կըտրատվում է
Տեսանելով այսպէս սէր,
Դէպ ի թըշուտ մի հայրենիք,
Որ ոսնակոխ եղած էր :

Սորա կէսը, կէսի կէսը,
Գէթ երեւէր մեր ազգում,
Բայց մեր կանայք... ո՛ւր, Եղիշէ,
Ո՛ւր մեր «Տիկնայք փափկասուն»:

Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խօսել.
Չէ՛... թըշուառ չէ Իտալիան,
Եթէ կանայք այսպէս են:

1861

Թարգմ. յիտալ. Կոմս Էմմանուէլ

Մ. ՆԱԼԲԱՆԴԻԱՆՅ

Լ Ա Յ Ր Ք Կ Ի Ա Ն

Եկել է գարուն, սոխակը սիրուն,
Վարդի թըփի տակ, Հայրիկձան,
Երգէ Հայրենիք:

Ծիծեռնակ, բազէ, թըռչունք համօրէն,
Քաշում են միշտ ա՛խ, Հայրիկձան,
Օտարաց երկրէն:

Կռունկ մեր պանդուխտ, իւր բարձր գիրքով,
Փութայ ձայն տալ մեզ, Հայրիկձան,
Հայրենեաց սիրով:

Վասպուրականի երիտասարդներ,
Եւ օրիորդներ, Հայրիկձան,
Սեւեր են հագեր:

Պատանիք, մանկունք, Օրիորդք, կուսանք,
Հայրիկ կանչելով, Հայրիկձան,
Քաշեն հառաչանք:

Մեր սիրտն ու հոգին քու հոգւոյդ զուրպան,
Հրեշտակ Հայ ազգի, Հայրիկձան,
Դարձիր Հայաստան:

Մեր սիրտն ու հոգին դու մորմոքեցիր,
Քաղցր ու անուշիկ, Հայրիկձան,
Թողիր գնացիր:

Վոսփորի ափեր, գխտեմ, չես սիրում,
Վարագայ վանքիդ, Հայրիկձան,
Կարօտ ես քաշում:

Հրաժարական քարոզը տուիր,
Խեղճուկ սրտերնուս, Հայրիկձան,
Կրակ վառեցիր:

Իսկ Երկուշաբթին, որ օրն էր Աւագ,
Ի Սուրբ Յակոբէն, Հայրիկձան,
Դառնայիր արագ:

Ո՛ւր որ ալ լինիս, ո՛ւր որ ալ երթաս,
Քու փայլուն ջահէդ, Հայրիկձան,
Մեզի լոյս կուտաս:

Եւրոպ ճանաչէ քու բարձր արժանիք,
Մինչ քու կարօտովդ, Հայրիկձան,
Կ'այրինք տոչորինք:

Ե Ր Գ

ՆԱՀԱՏԱԿԱՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ազատութեան սիրոյն համար շատ արիւններ թափուեցան
Անմեղ հայրեր ու զաւակներ եկան այստեղ թաղուեցան :

Ահա եղբարք ես ալ կերթամ ազգիս հետք մեռնելու
Ազատութեան սիրոյն համար ամբողջ կեանքս գոհելու :

Գերեզմանիս հողին վրայ թափէ արցունք հայր և մայր,
Սրբաճ ծաղիկ բուրումնաւէտ նահատակ եմ ես յաւէտ :

Ահա այսօր Հայ եղբայրներ կուգան այստեղ ողբալու
Նահատակաց հողին վրայ աղի արցունք թափելու :

Ո՛վ եղբայրներ դուք ալ ելէք գերեզմանին խորերէն,
Ուրախացէք և ցնծացէք Ազատութեան գոհերէն :

Մ Ա Ղ Թ Ա Ն Բ

Նահատակաց յիշատակը օրհնեալ ըլլայ յաւիտեան,
Եւ արժանի անոնց հողին Երկնից Սուրբ Արքայու
թեան :

ԳՐԻԳՈՐ ԳԻՒՄԻՆՇԵԱՆ

1908 Օգոստոս 8

Վ Ա Ր Գ Ա Ն Ն

Իմ հայրենեաց հողիս Վարդան,
Հողիս հողույդ եղնի դուրպան,
Որ Տրղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կտրիճներով,
Զարկիր, զարկուար, ինկար՝ քաջ քաջ,
Պարսիկք սրփուած ի ձախդ ու յաջ :
Իմ հայրենեաց արեւ Վարդան,
Հողիս հողույդ եղնի դուրպան :

Աւետարան ու Պաշն առիր,
Տարիք երկինք բարձրացուցիր •
Եւ դու ալ յեա թողիր գացիր,
Անուշ արեւդ հողին տուիր,
Որ հայրենեաց շողայ արեւ,
Շաւարշանայ դաշտին վերեւ :

Իմ հայրենեաց արեւ Վարդան, ելն •

Արիւնդ կարմիր, կարմիր թափուաւ,
Դաշան ու ծաղիկ ներկուեցաւ •
Լուսնակն եկաւ ամառի տակից,
Պաղ պաղ թափեց ցօղիկն յալից,
Որ հայրենեաց վարդեր բացուին,
Երգէ պղպուղ դրախտի սարին :

Իմ հայրենեաց արեւ Վարդան, ելն :

Ս. 2. ԳԵՂԵՅԱՆ

Հ Ա Յ Ա Պ Ր Ի Ն Ք

Հայ ապրինք, եղբարք, մարդկութեան մէջը,
Հայ կրնքեր է մեզ Պատմութեան էջը.
Հայ անուամբ զմեզ կ'ողջունեն Երկինք,—

Եղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք.—Մեր հայրն է այն Դիւցազուն,
Որ զԱզատութիւն սովբեցոյց մարդուն,
Ու մեզ վե՛ն Մնուն մը տըւաւ բաժինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Մեր աշխարհն է սո՛ւրբ:—Մեր հողուն վրան,
Աստուած է քալեր, հանելով զԱղամ.
Մեր լեզուն ստեղծեր ու խօսեր է նախ Ինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Հայն ու մարդկութիւն՝ նոյն ունին օրրան.
Երկիր փրկութեան է մերս Հայաստան,
Կըրծնից նախկին սեղան է Մասիսք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Հայուն պերճ անուն՝ ո՛չ միայն յերկիր՝
Այլ և յեթերց մէջ շողայ լուսալիր.
Քաջ Հայկին աստեղք անմահ են յերկինք,—

Եղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք.—Ո՛ր ազգ կայ Հայուն նրման,
Որ ունենայ հին պարծանքներ այսքան,
Ո՛ր ազգ Հայուն պէս չըքեղ Հայրենիք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Ըսէք, ո՛ր Ազգին չորս Առաքեալներ
Երկնից թագաւորն է դեպան զրկեր,
Ո՛ր թագաւորին հետ թղթակցեր Ինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Ո՛վ կրնայ համբել Սրբոց մեր զանուանք.
Մեր պատմութիւնն է Նահատակաց ցանկ.
Մեր եկեղեցին յերկրի է Երկինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Քրիստոսի ունինք անդրանիկ օրհնէնք,
Հաւատոց եղանք միշտ ախոյեան մե՛նք.
Հայը զարմացոյց զերկիր և զերկինք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Մեր ազգ հետեւող է ճիշդ Յիսուսի,
Որ Խաչն անսպափ դար տուած է յուսի.
Ո՛չ, չը՛ խոնարհիր, չըլար դասալիք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Այո՛, Խաչին կեանք՝ կեանք է վըշտալից.
Այո՛, Հայուն կեանք՝ կեանք է ցաւալից.
Բայց Խաչն՝ յողթութիւն ունի վե՛ն կրնիք.—

Եղբարք, Հայ ապրինք:

Մեր քաղցր Հայրենիք, մեր թագ, գաւազան՝
Ամպեր են ծածկեր Արեւի նրման,
Յուսացէ՛ք, արեւ կու տան մեզ Երկինք. —

Ե՛ղբարք, Հայ ապրինք:

Ո՛չ, ճակատագիր մեր չէ միշտ տրխուր,
Ըզթշուառութեան ուտել հացն ու ջուր.
Նոր երջանկութեան ապագայ մ՛ուռնինք...

Ե՛ղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք, որ մեր որդիք ալ, եղբարք,
Կարենան պարծիլ որ զմեզ ունին հարք.
Զրլանք Հայ անուան չրլանք նախատինք. —

Ե՛ղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք. — Օր մը յաղթական մահուն
Պիտի բարձրանայ անմահ Հայութիւն...
Ո՛հ, այն օր մեզի շուտ ծագէ, Երկինք...

Ե՛ղբարք, Հայ ապրինք:

ԽՈՐԷՆ ԵՊՍ. ՆԱՐ.ՊԷՅ

ՍԱՍՆՈՅ ԿՈՏՈՐԱԾ

Սասուն ելաւ ապստամբեց
Աշխարհի մէջ հանեց թունդ,
Ամերիկա, Եւրոպ ջնցեց:
Քաջաց բանակն գունդադուռդ:

Հայոց սրտեր թրթռացին
Հայու ձայնը որոտաց,
Կըտրիճք յառաջ շուտ խաղացին
Ազատութիւնը թնդաց:

Ա՛խ, Սասունցիք, քաջ Սասունցիք
Ձեր արիւնին մենք զուրպան,
Հնչակեան սուրբ սերմեր ծրլին,
Ազատութեան մենք զուրպան:

Քուրտը տեսաւ և կատաղեց,
Չօրքեր հանեց բիւրաւոր
Յիսուն հազար զօրքեր կանչեց,
Արիւնարբու, զօրաւոր:

Եւ Սասունը պաշարեցին
Այն վայրենի քիւրաքերը
Թնդանօթներ որոտացին
Քարքանդ ըրին գիւղերը:

Ա՛խ, Սասունցիք, քաջ Սասունցիք,
Ձեր արիւնին մենք զուրպան,
Ա՛խ սուրբ իողիդ անմահ որդիք
Դիակներնուդ մենք զուրպան:

Մօր արգանդը վատը պատուեց
Գլուխներ անցուց նիզակով,
Մինչ վերջին շունչ Սասուն կռուեց,
Ազատութեան կարօտով:

Եւ արիւնը գետի նման
Թրջեց Սասնոյ վե՛հ սարեր:

Հայք բիւրաւոր կոտորուեցան ,
Գարչ բռնութեան սուրբ զոհեր :

Ախ , բիւրաւ ու վատ բռնաւորներ
Նզովք ըսայ ձեր գլխուն
Միշտ կտրիճ են Սասունցիներ
Նզովուի , Ձէքի' , քո անուն :

Եւրոպ տեսաւ ցնցեց անդէն ,
Ազլած նայեց Հայերուն ,
Տեսաւ վիճակ գէշ է թուրքին ,
Եւ խորհեցաւ շահերուն :

Հայու արեան չը հաւատաց
Եւ յանձնախումբ մը ծնաւ ,
Թուրքն ալ առաջ ինկաւ խնդաց
Զիւնոս լեռներ ցոյց տուաւ :

Ախ , Եւրոպա , մօր մը պէս խորթ
Հայ դիակներ կը ծաղրես ,
Թուրքին կ'ընտրես քեզ առաջնորդ
Այս ի՛նչ կատակ մեզ կ'ընես :

Կեցցէ՛ կռիւ , կեցցէ՛ արիւն ,
Այս է ճամբան միշտ մեզի ,
Մեր արիւնը Եւրոպային
Անշուշտ թէ քիչ կը թուի :

Ազատութեան համար անմահ
Թող ելլէ ողջ Հայաստան ,
Մեր արիւնով է մեզ ներկած ,
Շահախնդիր Եւրոպան :

Սասունցի կին , Սասունցի քաջ ,
Ձեր արիւնին մենք զուրպան ,
Հնչակեան սուրբ սերմեր ծլին ,
Ազատութեան մենք զուրպան :



Ի Ս Գ Ա Լ Ի Մ Ա Շ

Ձ Է Յ Թ Ո Ւ Ն Ց Ի Պ Ա Տ Ա Ն Ի Ո Յ

Ե Ր Գ

Դու զո՛վ խնդրես , մայր իմ անուշ ,
Ե՛կ , մի՛ դողար , մօտեցիր հոս ,
Անլաց աչօք դիտէ գորգիդ ,
Ու իւր վէրքերն արիւնահոս :

Գրդաց մայրեր թող լան , ու դուն
Ուրախ լուրեր տար 'ի Ձէյթուն :

Ի՛նչպէս երբեմն օրրանիս մէջ ,
Փափուկ ձեռամբ փայփայելով ,
Մանկիկ մարմնոյս հանգիստ տալիք ,
Իբրեւ հրեշտակ նուազելով :

Զիս հանգչեցուր ի հող , ու դուն
Ուրախ լուրեր տար 'ի Ձէյթուն :

«Նորեկ որդւոյս կենաց արեւ ,
Ձեզի համար փայլի Հայեր» ,
Այսպէս յայնժամ դու երգէիր ,
Օրօրոցիս նստեալ քովեր :

Անոնց համար չիլաւ, ու դուն
Ուրախ լուրեր տար 'ի Զէյթուն:

Կարմիր կալակք ցայտեն վերքէս,
Մտկայն, մայր իմ, նայէ չորսդէս,
Չարինսուշտ Բիւրտերն տե՛ս,
Հաղարներով փռուած գետին:

Կերաւ զանոնք սուրն մեր, ու դուն
Ուրախ լուրեր տար 'ի Զէյթուն,

Ինչպէս վիշապ մըռնչելով,
Յանկարծ մեր վրայ յարձակեցան.
Յնցեց Զէյթուն գլուխն ծայրոտ,
Իւր վրձից մէջ թոթափեցան:

Կարմիր ներկաւ ձորք մեր, ու դուն
Ուրախ լուրեր տար 'ի Զէյթուն:

Ու ծափ զարկին մեր հարց ստուերք,
Ձի չէ մեռած Հայոցս կրակ.
Ու ցնծացին այնչափ գոհեր,
Ձի լուծաւ վրէժ յարեան վտակ:

Խնդաց Մասիս, մայր իմ, և դո՛ւն
Ուրախ լուրեր տար 'ի Զէյթուն:

Վերջին համրոյր տամ քեզ, մայրիկ,
Հատուցանես զայն սիրուհոյս.
Վերջին անգամ գրկեմ մեր հող,
Ոյր արդ կ'իջնեմ ի ծոցն անլոյս:

Խաչ մի անկէ վրաս, ու դո՛ւն
Ուրախ լուրեր տար 'ի Զէյթուն:

Խ Ր Ա Ք Ո Յ Ս

Հերի՛ք, որդեակք, այսքան տարուան տառապանք,
Հերի՛ք անդուժ դաժան քրդին ոտքն ինկանք,
Քանի՛ խոնարհ գլուխ գրինք դայերին,
Այնքան ծանրը բեռներ դրին մեր վզին:

Հերի՛ք, ելնենք ցոյց տանք թէ մենք հարազատ,
Հայ քաջերից արիւնից ենք և ազատ,
Թէեւ չունինք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,
Մեր բաներն էլ կանեն նրանց շան սատակ:

Ինչո՞վ են նրանք մեզ տիրելու արժանի,
Նրանք մարդ չեն այլ լեռնական վայրենի
Մերն է ձիւրքը, մերն է ուսումն ու հանձար,
Մերն է հողը, մենք ենք նրա տէրն արդար:

Հերի՛ք, ելնենք ցոյց տանք թէ մենք հարազատ են:

Նրանց են մեր կոյս ազլիկներ, հարսուեքը,
Նրանց են մեր ճակտի քրտանց արդիւնքը,
Նրանց սուրբ ծայրն է կարծես մեր հողին,
Նրանց զամիւրը մեզնից շատ է թանկագին:

Հերի՛ք, ելնենք ցոյց տանք թէ մենք, են:

Ի՞նչք եղբայրներ ունինք հեռու տեղերում,
Ոքա մեր վրայ լուիկ արցունք են թափում,
Են ինայել թեւ ու թիկունք, կը հասնին,
ուսով կուգան կը միամտան Սուրբ Գործին:

Հերի՛ք, ելնենք ցոյց տանք թէ մենք, են:

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆԻ ԵՐԳՈՒ

Հիմի՞ էլ լրուենք, եղբարք, հիմի՞ էլ,
 Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել,
 Իր օրհնասական սուրը, մեր կըրծին,
 Ականջ չի դընում մեր լաց ու կոծին,
 Առայց՛ք, եղբա՛րք Հայեր, ի՞նչ անենք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք, երբ մեր թըշնամին
 Դաւալ, հրապուրքով տիրեց մեր երկրին,
 Ջընձեց աշխարհքից Հայկայ անունը,
 Հիմքից կործանեց Թորգոմայ տունը,
 Խըլեց մեղանից թագ, և խօսք, և զէնք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք, երբ մեր թըշնամին,
 Խըլեց մեր սուրը — պաշտպան մեր անձին.
 Մըշակի ձեռքիցն էլ խփը խըլեց,
 Այդ սուր ու խփից մեր շղթան կրուեց.
 Վա՛յ մեզ, շղթայով կապած գերի ենք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք, երբ մեր թըշնամին,
 Սոսկալի զէնքը բըռնած մեր գըլխին,
 Կուլ տալ է տալիս արտատունք առատ,
 Աղէխարշ բողոք վաղուց ապիրատ.
 Մեր գըլուխը լալու Եփրատ ո՛ւր փնտուենք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք, երբ մեր թըշնամին,
 Լիբբ գոռողութեամբ լցրած էր հողին.
 Սըղարութեան ձայնն հանած իր սրտից,
 Սրտաքսում է մեզ մեր բընիկ երկրից,
 Պանդո՛ւխտ, հալածեալ, եղբա՛րք, ո՛ւր դիմենք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք, երբ մեր թըշնամին,
 Անգո՛հ մեր բերած ծանր գո՛հերին,
 Ի՛ւր լիբբ, նըզոված ձեռքը կարկառեց,
 Ազգութեան վերջին կապը պատառեց,
 Հայի կորուստը մօտ է, ի՞նչ անենք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք, երբ մեր թըշնամին,
 Արհամարհելով մեր փառքն աղգային.
 Մեր Եկեղեցուն ձեռնամուրձ եղաւ,
 Գայլազգեստ գառին մեր գըլուխ դըրաւ.
 Սուրբ խորանն չունինք, արդ ո՛ւր աղօթենք,
 Հիմի՞ էլ լրուենք:

Հիմի՞ էլ լրուենք՝ մարդիկ ի՞նչ կ'տանն,
 Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խօսնն.
 Չեն ասիլ որ Հայք արժանի էին,
 Այդ տարրկական անարգ վիճակին.
 Մեր սուրբ քաջ նախնեաց գործերը գլտենք:
 Մինչև և երբ լրուենք:

Թո՛ղ լրուէ մունձը, անդամալոյձը,
 Կամ՝ որոց քաղցը է թըշնամու լուծը.
 Ի՛նչ մենք, որ ունինք հողի ու սիրտ քաջ,

Ե՛կ անվախ եղննք թընամու առաջ,
Գոնէ մեր՞ փառքը մահով յեա խըլննք,
Ու այնպէս լրեննք :

Ռ. Տ. Գ. ՊԱՏԿԱՆԵԱՆ



Ա Ո Ն Ն Բ Ա Կ

Հնուտոր երկիր նրատա՞մ դու նժդե՛ն
Հայրենեաց բաղդէն մօտուտ ես տեղեակ,
Քարոզ քաջարի նոր սկզբանց վե՛ն
Յեզափութութեան ձայնատու Հնչակ :

Նոր գաղափարի քո ցանա՞մ սերման,
Ազնիւ պտուղներն հասուննան արազ,
Կարին և Պօլիս որոտման նման,
Անդրանիկ շարժունք ծնան քիւ, Հնչակ՛կ :

Չար բռնակալը, Հայոց կեզեքիչ,
Վափսէն պահուեցաւ ասկի գահին տակ,
Խուլ Եւրոպայի թնդաց մէջ դահլիճ,
Հայը ցնցուեցաւ, կարմրեցաւ. Հնչակ՛կ :

Այսօր քո սերմանց նոր պտուղք տնա,
Հասա՞մ կարմրբին արեան նմանակ,
Կենաց եւ մահու սուրբ ժամ մերձենայ,
Կարմիր հրաւերիդ ակն ունինք, Հնչակ՛կ :

Կոհնակդ հնչեցո՛ւր, հնչեցո՛ւր արագ
Թո՛ղ Հայք սաք եղնն ծագէ մինչեւ ծագ,
Փըշրի ծանր շղթայն, ծագէ նոր արեզ
(Ազատ եւք) հնչէ, ոսկեզօ՛ծ Հնչակ :

Մ. ՏԱՄԱՏԵԱՆ (Պերճ Մուշու)



Կ Ի Լ Ի Կ Ի Ա

Երբոր բացուին դռներն յուտոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ.
Չքնաղ երկինս մեր Արմենիոյ,
Երբ փայլէ իւր քաղցրիկ օդեր,
Երբոր ծիծառն ի բոյն դառնայ,
Երբոր ծառերն հազնին տերեւ.
Յանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ որ ինձ ետուր արեւ :

Տեսի դաշտերն Սիւրիոյ,
Լեռան Լիբանան և իւր մայրեր.
Տեսի գերկէրն Իսաղիոյ,
Վենետիկ և իւր Կոնստոնցեր.
Կղզի նման չիք մեր Կիպրոսայ,
Եւ ոչ մէկ վայր է արդարեւ,
Յանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ որ ինձ ետուր արեւ :

Հասակ մը կայ մեր կենաց մէջ,
Ուր ամենայն իզձ կ'աւարտի.
Հասակ մը ուր հէգին ի տեսչ,

Յիշատակաց իւր կարօտի .
 Յորժամ քնարս իմ ցըրտանայ ,
 Սիրոյն տալով վերջին բարեւ ,
 Երթամ նընջել յիմ կիլիկիա ,
 Աշխարհ որ ինձ ետուր արեւ :

Ն. ՌՈՒՍԻՆԵԱՆ

Գ Ա Ր Ո Ւ Ն

Ո՛հ , ի՛նչ անուշ և ի՛նչպէս զով ,
 Առաւօտուց փռչես հովիկ ,
 Ծաղկանց վրայ գուրգուրալով ,
 Եւ մազերուն կուսին փափկիկ .
 Բայց չես հովիկ իմ Հայրենեաց ,
 Գընա՛ անցիր սըրտէս ի բաց :

Ո՛հ , ի՛նչ աղու և սըրտագին ,
 Ծառոց մէջէն երգես թըռչնիկ ,
 Սիրոյ ժամերն ի յանտառին ,
 Ըզմայլեցան ի քո ձայնիկ .
 Բայց չես թըռչնիկ իմ Հայրենեաց ,
 Գնա՛ թըռի՛ր սըրտէս ի բաց :

Ո՛հ , ի՛նչ մըմունջ հանես վըտակ ,
 Ականակիտ և հանդարտիկ .
 Քու հայելուդ մէջ անապակ ,
 Նային գիրենք վարդն ու աղջիկ .
 Բայց չես վըտակ իմ Հայրենեաց ,
 Գնա , հոսէ՛ սըրտէս ի բաց :

Թէպէտ թըռչնիկ և հոյն Հայոց ,
 Աւերակաց թըռչին վերայ ,
 Թէպէտ պողտար վըտակն Հայոց
 Նոճիներու մէջ կը սողայ .
 Նոքա՛ հառաչք են Հայրենեաց ,
 Նոքա չերթան սըրտէս ի բաց :

Մ. ՕԷՆԻԿՔԱՇԼԵԱՆ

ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՄԵԾ ՎԱՀԱՆԻ ՊԱՏԱՍԻԱՆԸ

Հիմի՞ էլ խօսենք , եղբարք . հիմի՞ էլ ,
 Երբ ընտանեկան երկպառակութեամբ ,
 Բւրիչ բան չունինք , բայց իբար դաւել ,
 Ու սարսափելի աղգուրացութեամբ
 Մեր նախնեաց ուխտը ոտքով կոխել ենք .
 Հիմի՞ էլ խօսենք :

Հիմի՞ էլ խօսենք , երբ քաջն Վարդան ,
 Վաթսուն հազարից , հազարով մնաց ,
 Մինչ մնացել էր Պարսից լոկ մատեան
 Գունդը , մեր վաթսուն հազարի դիմաց ,
 Երբ մեր վատութեամբ՝ ո՛ղջ կորուսել ենք .
 Հիմի՞ էլ խօսենք :

Հիմի՞ էլ խօսենք , երբ օտարից շատ ,
 Մենք ենք մեր աղգի արիւնը խմում .
 Մոխրատնով լցինք , Իւրին , Արտաշատ .
 Ծխի մէջ կորու ինչն եկեղեցուն .
 Երբ այս ամէնը մենք կատարել ենք .
 Հիմի՞ էլ խօսենք :

Հիմի՞ էլ խօսենք, երբ հրապարակում,
 Պարսիկը առակ արել է Հային .
 «Եթէ Ասորու նման աշխարհում
 Չկայ մի վաս ազգ, բայց, քան Ասորին,
 էլ վաս է Հայը», մենք այս տանող մենք,

Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ իշխանութիւն
 Մախում է անարգ հացկատակներին,
 Մինչ սարուկ մարդիկ նստան մեր գլխին
 Եւ մեզ կարծում են հող իրենց ոտքի,
 Ու մենք մեզ կոխող ստքը լիզումենք,
 Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ Լուսաւորչի,
 Բնիկ ժառանգի թեւերը կտրած .
 Անարգ Պարսիկը՝ այս ու այն թեմի՞
 Կարգում է տեսուչ ըստ իւր չար մտաց,
 Եւ մենք դեռ՝ «Կեցցե՛ արին» գուռում ենք,
 Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ ձեռք ենք տալիս,
 Երբ ողջունում ենք մենք այդ չքերին .
 Որ դրան շուն են, և մեզ տեսնելիս՝
 Շուտ դիմակները դնում երեսին,
 Այգալիսներին դարձեալ պատվում ենք,
 Հիմի՞ էլ խօսենք:

Էլ մեր երեսին մնաց մի կաթիլ
 Ամօթի սուրբ ջուր, որ բերանի բանանք:

Ո՛չ, թէ չենք ուզում հողէց հող կորչիլ,
 Թ՛չնամու արիւնով մեր թրին ջուր տանք,
 Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք,
 Ապա թէ խօսենք:

Մ. ՆԱԼԲԱՆԻԱՆՅ

ԵՐԳ ՄԵՌԱՆՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԷՐԻ

Ազնիւ ընկեր, մեռանում եմ
 Բայց հանդիստ եմ ես հողով .
 Իմ թըշնամիքս ես օրհնում եմ,—
 Օրհնում եմ քեզ Աստուծով:

Հեռանում եմ, անգին ընկեր,
 Չըգնահատած ոչ սքից .
 Բայց հաւաստեալ անձնանուէր,
 Ազգիս մըշակ կը հաշուիմ:

Ազնիւ ընկեր, չը մոռանաս .
 Անդաւածան, ջերմ սիրով
 Ես սիրել եմ իմ Հայրենիք,—
 Գընա՛ և դուն նոյն շաւղով:

Եկեղծութիւնը Հայոց ազգի՝
 Կարեկցաբար մըտածի՛ր,
 Ոսկէ զբքոյկն եղիչելի
 Բաջ առաջնորդ քեզ ընտրի՛ր:

Այնտեղ սուրբ կրօն, ազգ միաբան
 Ազատ կամքով ու խիղճով:

Այնտեղ Վարդան, անմահ՝ Վարդան,
Իւր խնկեղի Բաջերով :

Հայրենիք, — սեղան սրբութեան —
Ես՝ Աստուծոյ առաջեւ

Շատ կ'աղաչեմ, շատ կ'արտասուեմ,
Որ ծագէ քեզ նոր արեւ :

Իմ մտերիմ, մահըս մօտ է,
Բայց հանգիստ եմ ես հողով :

Որովհետեւ խիզճս արդար է,
Ծըշմարտութեան շատագով : —

Ս. ՇՆՆԱԶԻԶԵԱՆՅ

ՀԱՅԵՐԱՆԻՍ ԹՈՒՔԸ

Դուն խելօք, հաշուով վաճառական ես,
Միւլք, փող ու սպրանք. կ'ասեն, շատ ունես :
Բայց թէ փողէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան :

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծաւոր,
Անուն յաղթողի ունիս փառաւոր :
Բայց թէ թըրէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թրիդ ալ վըրան :

Ի վերուստ քանքար քեզի տուած է.
Հեղինակ անունդ աշխարհ փրուուած է :
Բայց թէ գրչէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գրչիդ ալ վըրան :

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզօր իշխանին սիրելին դարձար :
Բայց թէ մըտքէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան :

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կը յօրինես թանկագին բաներ :
Բայց թէ ձեռքէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան :

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հրաչակ ու հանճար :
Բայց թէ լեզուէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզուիդ ալ վըրան :

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լցուած է մարդոց բերան :
Թէ ուսումէդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան :

ԳԱՄԱՌ-ՔԱԹԻՊԱ

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՔԱՅԼԵՐԳ

Դաշնակցական խումբ գընանք մենք Ստաւն,
Մեր քաջ ընկերներ մեզի կը սպասեն :
Անդրանիկը քաջ իւր զինուորներով,
Կ'սպասէ գարնան, կ'ուզէ պատերազմ :

Մօտ է գարունը, շուտով կը բացուի,
Հայու խօսքը քաջ շուտով կը լսուի :

Հայերը անվախ հողւով մրացած,
Հրացան ուսերնին ստքի են կանգնած:

Խմբապետները հողւով են երդուած,
Յէդայի ուժով զնում են առաջ.
Առաջ է կազնած Անդրանիկը քաջ,
Գուռում է գոչում, կ'ուզէ, պատերազմ:

Հերիք եղբայրներ մենք շատ քնեցինք,
Բաւական չէ՞ մեզ սյսքան համբերենք.
Մայր Հայաստանը ձեռքից հանեցինք,
Հիմա ուժ ունինք դարձեալ ետ կ'առնենք:



Հայ եղբայրներ թէ՛ գունդ ի գունդ,
Արեան դաշտը մենք նեղուինք,
Սուրբ ձեռին հուրը կուրծքին,
Սառած սրտեր բորբոքենք:

Արեւելքից լոյս է ծագում,
Եւ Հայաստանը ուժգին ցնցում,
Օ՛հ, օն յառաջ օ՛ն մարտ,
Օ՛ն ի հրաղայր մեր արիւնով մեր արիւնով,
Ճամբայ բանանք Հայ եղբարք, ձան եղբարք,
Թ՛չնամու դէժ մենք սլանանք,
Հեղեղի պէս փոթորկի պէս
Նրանց արիւնով ներկեր ներկենք.
Պիղծ դիակով դաշտեր պատենք.
Թող գնդակի տարափ թափի,
Թող մեզ մահը անարգ լափի,
Թ՛չնամուն դէժ մենք սլանանք

Հեղեղի պէս փոթորկի պէս,
Նրանց արիւնով ներկեր ներկենք.
Պիղծ դիակով դաշտեր պատենք:
Թող վերջապէս տեսնէ Վաթան
Պարզուած դրօշը ազատութեան.
Թող վերջապէս տեսնէ Վաթան
Պարզուած դրօշը ազատութեան:



Ա Ր Շ Ա Լ Ո Յ Ս

Վարդեր ու վարդեր
Թերթ ի թերթ փըթթեր,
Ի կապոյտ եթեր
Զխնափայլ ամպեր՝
Քայլերուդ առջեւ
Սքփուկով թեթեւ,
Քեզ՝ ընտելեան հետ՝
Յ'սյս ժամ հեղաւէտ՝
Մընան մեծայոյս,
Ո՛վ քահրցր Արշալոյս:

Ահա շող ի շող
Շուշանաց ի քող,
Զիւր ոսկենըշոյլ
Վարսեր հոյլ ի հոյլ
Ծուփ ի ծուփ ի ակիւն՝
Թողլով ի գեփիւն,
Եւ մարգըրտացեո
Պարզելով թեւեր՝
Նազի Արշալոյս,
Երկընթեւ այն կոյս:

Ահա վառ է վառ
 Ճակատուն գոհար,
 Եւ բրբերն անուշ,
 Քրթթելով քրնքուշ,
 Ջերկին եւ զերկիր
 Գրրգէ սիրալիր.
 Շրթներուն իւր վարդ
 Ի ժամիտ զբւարթ
 Ծաղկանց թոյր է թոյր
 Հեշտից ցողէ բոյր :

Ահա սոյլ է սոյլ
 Թըռչնեկացքն բոյլ
 Ճըռուողեն ընդ բոյս,
 Ո՛ղջոյն Արշալոյս,
 Ո՛ղջոյն ո զմըռայլ
 Փոխարկես է փայլ,
 Ու զտըխուր երկիր
 Գործես ցընծալիր.
 Ո՛հ, յէից ողջոյն՝
 Արշալոյս, ողջոյն :

Քեզ ամէն ոք տայ
 Ձիւր ձօն նախընծայ.
 Քեզ՝ ըզփափկագոյն,
 Քեզ՝ ըզսրբբագոյն.
 Քեզ ամպ, սիւք, վըսակ,
 Ծաղկունք և սոխակ,
 Ամէնք տան քեզ գով՝
 Հալին քո սիրով,
 Ո՛վ երկնային կոյս
 Սիրուն Արշալոյս :

Ո՛հ, դու որ անյապէս
 Մեր սիրան զմայլես,
 Մեր բրբերն ազօտ
 Մի՛ թողուր կարօտ.
 Երբ գերեզմանին
 Յաղջամուղջ փակվին...
 Այլ զանո՛ւշ քո լոյս
 Եւ աչաց ողւոյս
 Շողշողա՛ ի յոյս,
 Կուսան Արշալոյս :

Խ. Ե. ՆԱՐՊԷՅ



ԽԱՆԱՍՈՐԻ ՔԱՅԼԵՐԳ

Կուռեցէ՛ք, տղերք, կուռեցէ՛ք քաջ քաջ,
 Անդեհեր կանգնած թշնամւոյն առաջ.
 Յանկալի է մեզ միշտ ազնիւ մանր,
 Հեռո՛ւ մեղանից ոտխախտ անր.

Յառաջ խիզախներ իբրեւ նահատակ,
 Ի դուր թող չանցնին մեզնից մէկ գնդակ :

Մնա՛, քրդերը փախչին սարսափած,
 Ահա՛, դիակներ արեամբ չաղախուած.
 Կրակ տեղացէք անդադար կրակ,
 Փառք դաշնակցութեան առատ է գնդակ :

Այս անդամին ալ ցոյց տանք թշնամւոյն.
 Թէ ի՛նչ է Հայու ոյժն ու քաջութիւն :

Մեզ տօնախմբեն մեր նախնի քաջեր,
 Մեզի կրօնական մեր հէգ եղբայրներ,
 Ազատ չըծնանք, գէթ մեռնինք ազատ,
 Մեր սիրտն ու հոգին պահենք անառառ.
 Դէհ կուրինք տրդերք մինչեւ շունչ վերջին,
 Արժանի լինինք փառաց պսակին:

Մեռնինք յուսալով, մերն է ապագան,
 Մեռնինք, բայց կեցցէ՛, կեցցէ՛ Հայաստան.
 Այսպէս յորդորեց և ինկաւ արին,
 Թողով մեզ անուն յիշատակ բարին.
 Ահեղ կռուի մէջ մի փոքրիկ հերոս,
 Անմոռանալին կտրի՛ճ Մարտիրոս:



✓ ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Բարով եկար դու սիրուն կուռնկ,
 Ի՞նչ լուր բերիր հայրենիքէս,
 Խօսի՛ր ինձ հետ ազատօրէն,
 Կեանքս կը նուիրեմ ես քեզ:

Տեսա՛ր իմ հայրեննաց տունը,
 Գեղեցիկ դարդարուած գոյնը,
 Նորա սիրուն տանջուած եմ:
 Աչքերդիցս կտրաւ քունը:

Ազատ տեսա՛ր մեր լեռները,
 Հաղորդեցի՛ր դու իմ սէրը,
 Այն լեռներու պաշտպանողը,
 Արծաի, կորիւնի նետերը:

Տեսա՛ր մեր փոքրիկ բուրաստան,
 Վարդ, մելսակ, շուշաններ շատ կան.
 Եղեմական դրախտավայր,
 Նա կոչոււմ է Հայաստան:

Այնտեղ ունիս եղբայր ու քոյր,
 Միջագ ի՞նչ կը սպասես ի զուր.
 Արի առնեմ իմ թեւերուն,
 Գնամք այնտեղ ուրախացուր:



ՀԱՅՈՒՆ ԵՐԳԸ

Նուիրուած Հ. Յ. Գաեհակցականներուն

Ազատութիւն եկո՛ւր հոս.
 —Մեր փրկութեան հրեշտակ,
 Հին ուէժիմէն բարբարոս
 Ալ մի՛ թողուր յիշատակ:

Սփոփանքի շուքը բեր,
 Քեզ կը սպասենք անհամբեր.

Բընակութեանդ ենք տեղեակ,
 Հողիններնիս քեզ դըղեակ:

Ազատութիւն, քեզ տեսնք.
 Հայոց Ազգն ա՛լ սպասով
 Քեզ կը կարդայ դովաանք
 Հայրենաշունչ բառերով:
 Կեանք, ինչք, պատիւ, արդար տուրք
 Քեզ կը պարտին Հայ և Թուրք:

Բընակութեանդ ենք տեղեակ
 Մեր Թուրքիան քեզ դըղեակ:

Ընդարձակ Հայկական երգարան, Ա. հասոբ Բ. թիպ

Ազատութիւն քեզմով մենք
 Պիտի ապրինք երջանիկ :
 Այլ ուխտած ենք սէր մ'անենք
 Բոլոր Հայ , Թուրք պատանիք :

Ատելութեան չունինք թոյն ,
 Մեր դաշինքն է միութիւն :

Բընակութեանդ ենք տեղեակ
 Խըղճմտանքնիս քեզ զըղեակ :

ԹԷՈՒԻՒՆ



Յ Ո Յ Ա

Ահա՛ կ'երթամ սիրելի մայր ,
 Ազգիս համար մեռնելու
 Քաջ ընկերօքս ես միասին ,
 Անգութ քուրթերն շարդելու •
 Մի լար , մայր իմ , մ'ողբար , մայր իմ ,
 Վերադարձիս ըսպատէ ,
 Ազգիս հայոց ազատութեան ,
 Տիւ և գիշեր աղօթէ :

Ահա կ'երթամ, սիրելի քոյր ,
 Նըպատակըս է բարի ,
 Չենք դիմանար , մենք գերի ենք ,
 Իբր վեց հարիւր տարի •
 Մի լար , քոյր իմ , մ'ողբար , քոյր իմ ,
 Վերադարձիս ըսպատէ ,
 Ազգիս հայոց ազատութեան ,
 Տիւ եւ գիշեր աղօթէ :

Ահա կ'երթամ, սիրելի հայր ,
 Մնաս բարեաւ դու հիմայ ,
 Այսքան ճընշման տակ ինկած է
 Հայը ինչպէ՞ս դիմանայ •
 Մի լար , հայր իմ , մ'ողբար հայր
 Վերադարձիս ըսպատէ , են :

Ահա կ'երթամ, սիրելի կին ,
 Քու արտասուք չը հոսէ ,
 Պատերազմի դաշտին վըրայ ,
 Իմ ընկերը կը սպատէ •
 Մի լար , կին դու , մ'ողբար , կին դու ,
 Վերադարձիս ըսպատէ , են :

Ո՛վ բարեկամք և ազգականք
 Թողէք մեզի որ երթանք ,
 Պատերազմի դաշտին վըրայ ,
 Վէրքեր տանք ու ստանանք •
 Մի լար , եղբայր , մ'ողբար եղբայր , են :

Թէ յաջողիմ ողջ կը դառնամ ,
 Այս ամէնը կը մոռնամ ,
 Թէ պսակուիմ ես սուրբ մահով
 Օր մը անշուշտ դու կուգաս •
 Մի լար , մայր իմ , են :

Գերեզմանիս քարին վըրայ ,
 Թափէ արցունք , ո՛վ մայրիկ ,
 Թափէ արցունք , ցանէ ծաղիկ ,
 Երիտասարդ եմ , մայրիկ ,
 Մի լար , մայր իմ , են :

Սեբաստիա երբ կ'երթայի
Երկու օրէն դառնայի,
Երկու օրս ալ կ'ըլլար տարի,
Ես քեզ շատ կարօտնայի:

Մի լար, մայր իմ, եւն:

Կ'ելլէի լեռանը վերայ,
Քար մը զարնէի գըլխուս,
Իմ գըլխուս եկած ձիւները,
Մասեաց գագաթն ալ չըկայ:

Մի լար, մայր իմ, եւն:

Պարտէզիս մէջ երկու ծառ կայ
Տեսնողին զարմանք կուտայ
Հայ քաջերու արիւնովը
Կարծես ներկած ձիւղեր կայ:

Արդեօք այս մեր քաջածները
Պիտ' վերջայնե՞ս, ո՞վ Աստուած,
Գուցէ ողջ ողջ պիտի տեսնենք
Հայ դրօշակը պարզուած:

Ե Ր Գ Օ Ր Օ Ր Ո Յ Ի

Մայրն

Անուշ քնակն աչերն առեր,
Անուշ հովերն ալ տարուբեր,
Իմ տատրակիս քունն է եկեր,
Անուշ երգով ըսեմ օր օր:

Որդին

Ես քուն չունիմ անգութ մայրի՛կ,
Հերի՛ք աչքս կապես, հերի՛ք:

Մէկ պահիկէն կ'ընեմ պաճիկ,
Իս արձըկէ, մըսեր օր օր:

Մայրն

Մինչեւ չի լան մատաղ մանկիկ,
Ծիծ չեն իտար անոր գա՛ռնիկ.
Դուն չի լացած իմ մէկ հատիկ,
Ես ծիծ կուտամ, կ'ըսեմ օր օր:

Որդին

Խըղճուկ սրտով ձայն եմ ձըգեր,
Կը ճըվճըվամ, դուն չես լըսեր,
Անուշ ձայնիդ ես ըզմայլեր,
Ես կուլամ, դուն կ'ըսես օր օր:

Մայրն

Արցունքներդ մարդարտի պէս,
Երեսդ ի վար ի՞նչ կը թափես.
Մի լար, ձագուկ, մի՛ լար, մեղք ես,
Ո՞վ կ'ուզես, ան ըսէ օր օր:

Որդին

Գիրկըդ խնձի հանգստարան,
Ծիծերդ բերնիս անուշ ծորան.
Իրիկուան դէմ պառկիմ օրբան,
Սչըքս կապէ, ըսէ օր օր:

Մայրն

Քրնացընեմ իմ աղաւնիս,
Մեծացընեմ սիրով սրբաիս:

Կարմիր վարդի նրման բացուիս,
Շուքըդ նըստիմ, ըսեմ օր օր:

Որդին

Քիչ մը թո՛ւլցուր թեւերս ոտքերս,
Ալ թըմրեցաւ փափուկ մըսերս,
Անուշ մըրափն առնէ աչքերս,
Հապա սըխմէ՛, կարդա՛ օր օր:

Մայրն

Այդ սուտերովդ չեմ խաբուիր ես,
Կ'ուզես որ նըստեցնես,
Ձի քընանաս, ծիծըս ուտես,
Դատամրկ տեղը ըսեմ օր օր:

Որդին

Քիչ մը ճոր ճոր, քիչ մը ճար ճար,
Քիչ մը տան տան, քիչ մը պար պար,
Քիչ մ'ալ պապան առ հօպպա տա՛ր,
Քիչ մ'ալ մէն մէն, ետքը օր օր:

Մայրն

Ատ քու լեզուդ կուտեմ հիմայ,
Քու կանգունովդ կըտաւ չիկայ,
Տան տան մէն մէն, ա՛լ հաբաբայ,
Աչուկ պահ պահ, ըսեմ օր օր:

Որդին

Սիրտըդ քար է, ա՛լ հասկըցայ,
Լացի լացի, շահ չի դտայ,
Ալ քնանամ, ճարը չիկայ,
Երկան երկան ըսէ օր օր:

Ի Ղ Զ Պ Ա Ն Դ Խ Տ Ի Ն

Թէ թեւ ունէի

Ո՛հ, կը թռչէի,

զատ Մասեաց սարերն ի վեր ես ուժգին

Անկէ ձեզ, Հայեր,

Կարդայի հրաւեր,

եկէք, Հայեր, ըլլանք մէկ սիրտ մէկ մարմին,

իրեմք ընկեր զընկեր՝ սիրեմք կաթողին:

Թէ դեռ յիմ արիւն

Ձի խառնուէր թոյն,

եռ երակացըս մէջ աշխոյժ խաղային

Ո՛հ, քանի՛ հրպարա

Կանչէի ազատ.

եկէք, Հայեր, ըլլանք մէկ սիրտ եւայլն:

Թէ կեանք ունէի

Ո՛հ, կը լարէի

եկ քընարի բաղդին Հայոց անկենդան

Որ նա ձեզ խօսէր,

Ձե՛զ, պանդուխտ Հայեր.

եկէք, Հայեր, ըլլանք մէկ սիրտ, եայլն:

Թէ սէր ըլլայի

Կամ անմաշ հողի,

եկապէի Հայոց սըրտերն անմեկին,

Յայնժամ և նոքա

Մի որդիք Հայկայ

ըլլան ի մի անշուշտ մէկ սիրտ մէկ մարմին.

իրեմք ընկեր զընկեր, սիրեմք կաթողին:

Խ Ա Ն Ի Ե Ր Գ Ը

Լուսին չբկար, մութ գիշեր էր,
Մի խումբ կ'երթար արագ արագ,
Տեսանք որ քաջ Խանի խումբն էր,
Զինուած էին բոլոր նրանք:

Կեանքերը ազգին նուիրած,
Կըտրիճ Խանն առաջ ընկած .
Գնում էին Տաճկաց սահման,
Թըռչում էին ինչպէս կրակ:

Հըրացանները ուսերին,
Դրօշակը պարզել էին .
Գնում էին ուրախ գուարթ,
Սգատութիւն երգում էին:

Մութ անտառից անցնում էին .
Ամէն մէկը առիւծ էին .
Նժոյգ ձիանց վրայ նստած,
Մերկ սըրերը քաշել էին:

Երբ քաջ Խանը ելաւ Բասն,
Թնդանօթներ արձակեցին .
Հայ քաջերի մօտիններից
Գնդակները գողգողացին:

Երբ քաջ Խանը հրահանգ կուտար,
— Արի՛ք առիւծներս իմ քաջ .
Մտան թշնամու խիտ շարքեր,
Կոտորեցին ձախըն ու աջ:

Երբ քաջ Խանը «ուռայ» գողաց,
Թշնամիքը մուրուեցան,
Հազարաւոր տաճիկների
Գլուխները ջախջախուեցան:

Ձերմ եռանդով կուռւմ էին,
Սրտերումը կար շատ պահանջ,
Փախչում էին տաճկաց զօրքեր,
Չէին կարող կանգնել առաջ:

Կեցցէ՛ Խանը իւր խմբովը,
Սարսափ թողեց Բասնումը .
Երեք օր ու գիշեր կուռեց,
Աչքերիցը կորեց քունը:

Հայաստանի հողի վրայ,
Քաջը թափեց իւր արիւնը,
Միճազ, յիշէ՛ չը մոռնաս,
Կարիճ Խանի քաջ անունը:



Պ Ա Ն Դ Ո Ւ Ի Տ Ա Ռ Կ Ռ Ո Ւ Ն Կ

Կըռունկ, ուստի՞ կուգաս, ծառայ եմ ձայնիդ,
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունիս .
Մի վազեր երամիդ՝ շուտով կու համնիս,
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունիս:

Թողեր եմ ու եկեր եմ մըլքերս ու այգիս,
Քանի որ ան կ'անեմ կու քաղուի հողիս,
Կըռունկ, պահ մի կացիր, ձայնիկդ ՚ի հողիս
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունիս:

Քեզ խապար հարցնողին չես տանիր տալապ,
Ձայնիկդ անուշ կուգայ քան ըզջրի սոլապ:
Կըռունկ, Պաղտատ իջնուս՝ կամ թէ 'ի Հալապ,
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Սըրտերնիս կամեցաւ, ելանք գընացանք,
Այս սուտ աս տընւորիս տէրատէրն իմացանք:
Ազու հացկե՛ր մարդկանց կարօտ մընացանք:
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Աս տընւորիս բաներն կամաց կամաց է,
Միթէ Աստուած լըսէ գըռնակըն բացցէ.
Ղարիպին սիրան է սուգ, աչերն 'ի լաց է:
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Աստուած, քեզնէ խնդրեմ մուրվէթ ու քէրէմ,
Ղարիպին սիրան է խոց, ճիկերն է վէրէմ.
Կերած հացն է լեղի՝ ու ջուրն հարամ:
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Ոչ ըզլուր օրըն գիտեմ ո՛չ ըզկիրակին,
Ձարկած է գիս շամիուրըն բըռնած կըրակին.
Սյրիլըս չեմ հողար, ձեզնէ կարօտ եմ:
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Հաւատով պառկեք եմ, ներքեւ է Փիշխի,
Հոտոյն այլ չեմ գարշիր կը թըվի մուշկի.
Շատ հարէթ մընացանք անկողնու սօշկի,
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Պաղտատու կուգաս՝ կ'երթաս 'ի Սէհրատ,
Թըզթիկ մի գըրեր եմ, տամ քեզ ամանաթ.

Աստուած թող վըկայ լինի քո վըրադ,
Տարեպ հասուցես զայդ իմ սիրելեաց,

Գըրեր եմ մէջ թըզթիս՝ թէ հոս մընացի,
Օրիկ մի օրերը զաչերս չի բացի,
Սիրելիք ձեզանէ կարօտ մընացի,
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:

Աշունն է մօտեցեր գնալու ես թէպտիր,
Երամ ես ժողվեր հաղարներ ու բիւր,
Ինձ պատասխան չի տուիր ելար գնացիլը,
Կըռունկ, մեր աշխարհէն գընա՛ հեռացիր:

Սյսօր զարիպութիւնն միակ միաւոր,
Հողուով և մարմնով ես եմ մեղաւոր,
Սուրբ Սարգիս օգնական ձերմակ ձիաւոր,
Կըռունկ մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս:



Բ Ա Ն Տ Ի Ց Ղ Ա Ն

(Վէրտի «Նապոբբօ» ին եղանակով)

Երազներուս ջինջ ոլորան սամազուն՝
Տեհդոտ յուզմունքներ պատեցին համակ,
Սիրտիս ալքերուն պայծառութեան տակ,
Տակաւ մարեցան ցոլքերն երազուն:

Ձերմին փափաքներ հողիէս թըռան,
Հոն ձգելով լոկ ցուրտը մահերու.
Ու սեւ անուրջներ կցուած իրարու՝
Պատրանք մը դըրին հողիս վըրան:

Ալ սիրախ խորքերն համակ մեղմուր
 Մթին յոյսեր, սեւ բաղձանքներ ունին .
 Յուրտ սարսուռին տակ վճիտ մարմարին՝
 Պիտի դադրին լոկ ցաւերքս բոլոր :

Ալ թող թափթփին յոյսերըս վերջին ,
 Ալ հողին մահուան ցաւը պարուրէ ,
 Էութիւնս արդէն հեշտին պահերէ ,
 Աւելի կ'ուզէ ցուրտը մարմարին :

Ալ զովանալու պէտք ունի համակ ,
 Աւելի կ'ուզէ ցուրտը մարմարին ,
 Այդ ցուրտը մարմարին . . . :

1907

Յ. Ճ. ՍԻՐՈՒՆԻ

ՉԱՅՆ ՏՈՒՐ

Չա՛յն տուր , ո՛վ ծովակ , ինչո՞ւ լռում ես .
 Ողբակից լինել չկամի՞ս դժբաղդիս :
 Շարժեցէ՛ք զեփիւռք , ալիքը վէտ վէտ .
 Խառնէք արտասուքս , այս ջրերիս հետ :

Հայաստանի մէջ անցքերին վըկայ ,
 Սկզբից մինչ այժմ , խնդրեմ՝ , ինձ ատա՛ ,
 Մի՞թէ միշտ այդպէս կը մնա՞յ Հայաստան ,
 Փըշալից անպատ երբեմն բուրաստան :

Մի՞թէ միշտ այդպէս ազգը խղճալի ,
 Կը լինի ծառայ օտար իշխանի :
 Մի՞թէ Աստուծոյ ակնուն մօտին ,
 Անարժան է Հայն և Հայի որդին :

Արդեօք դալու է մի օր , ժամանակ ,
 Տեսնել Մասիսի գլխին մի դրօշակ ,
 Եւ ամեն կողմից պանդուխտ հայազգիք :
 Դիմել դէպ իւրեանց սիրուն Հայրենիք :

1860

ՌԱՅՅԻ

ԱՌ ԱՍՏՂՆ ՉԱՅՐԵՆԵԱՑ

Մեր սիրուն հայրենեաց
 Բեւեռը շողշողոյ ,
 Մեր սիրուն քաջազանց
 Աճիւններն ցարդ հոկոյ ,
 Պայծա՛ւ սատղ , որ այժմիկ
 Լոյս կ'ընես թափանցիկ .
 Մինչեւ Հայ պանդխտոց
 Սրտերուն կուտաս բոց .
 Ո՛վ քաղցր Յոյս , դու մխիթար
 Տարագիր Հայոցս թշուառ .
 Ի՛նչ աշխոյժ նոր 'ի նոր ,
 Ի՛նչ աշխոյժ ոգեւոր
 Կարծարձես սրտերնուս ,
 Ո՛վ Հայոցս միակ Յոյս :

Չէ՛ , ալ չվհատինք բնաւ ո՛վ Հայեր ,
 Մեզ քաջալեր են Յոյս և ժամանակ .
 Չէ՛ , ալ չվհատինք բնաւ , ո՛վ Հայեր ,
 Ժամանակին հետ յառա՛ջ ընթանանք .
 Յառա՛ջ ընթանանք հոն ուր հրաւէր ,
 Հրաւէր կարդան մեզ նախահարց ատուեր :

Թէ Հայկայ որդիք եմք,
 Թէ Հայկայ արիւն կրեմք,
 Ամենքս ալ 'ի սուրբ սէր
 Հայրենեայ 'ի նուէր,
 Քաջ որդիք պանծալի
 Ըլլամք միշտ արժանի:

Ս. Պ. Պ. ՓԱՓԱԶԵԱՆ

Մ Ա Ր Շ

Մնացես բարեալ, սէր իմ, սէր,
 Հրաւէր մարտին որոտաց,
 Թէ չեմ քաջաց ես ընկեր,
 Չըկայ բաժին ինձ փառաց:

Մի', լար հողւոյս իմ հատոր,
 Գուցէ դառնամ, ո՛հ, մի' լար.
 Թ' անկայց մարտին ես 'ի գոռ,
 Տեսցուք յերկինս մեք զիրար:

Եղբայրադաւ չէ նախանձ.
 Որ բորբոքեալ յիս վառի.
 Ի սուրբ հողոյ Հայկազանց
 Բառնամ ըզլուծ օտարի:

Թարգմ. Մ. ՊԵՇԻԿՔԱՇԷԱՆ

Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՏՐԴԱՏԱՅ

Յազանս ի վեր ի Մասիս,
 Արիք, որդիք Հայկեան,
 Տրուեալք ի մի խումբ պարու,
 Բառից հողմոց փող ազդու.
 Յաստուածախրախոյս ձայն:

Նախնի կամար բազմերփեան
 Ահա պատի զնովաւ.
 Յամպրոպայոյզ մըրըրկաց,
 Հաշտարանս պատերազմաց
 Տարիային ցոլացաւ:

Ձայն որոտաց, ձայն անեղ,
 Խորանաձեւ յարկէն.
 Արիագունդ տուն Հայկայ
 Չտապալեալ գահիդ արքայ
 Վերականգնեմ անդրէն:

Երդուեալ յաղեղն երկնածիր,
 Բարձի գբաղդ ձեր ի միտս.
 Թաթ ձեր յեթեր սըլացաւ.
 Հակառակորդըն սուզաւ
 Վայր սանդարամետս:

Դիւցազանց պար Թորգոմեան,
 Տըխրազգեաց յեղխտեանս,
 Ըզլըրթագոյն զիմաց մէզ
 Յաստեղաց բոց վառեն շէկ,
 Յաւեոեաց հրաւիրանս:


Արդ, իմ արի սպառազէնք,
 Տուք կայթս հսկայաքայլ,
 Դաշտք ի պըղինձ բոցասցին,
 Լերինք ի նշոյլ շլասցին,
 Զոկաատիցդ ի զեռալ:

Ահա ձեզ Հայկ երկնաձեմ,
 Հայր ձերում բանակի,

Ասպարիակ հովանեաւ
Զձեռք ի բարձանց փարեցաւ,
Անթափանց նիղակի:

Շուրջ պար առեալ զարքայիւ,
Զօրավարք Արամայ,
Բողորեցէք համերամ
Պսակ փառաց անթառամ:
Կեցցէ՛ Տրդատ մեր Արքայ:

Հ. Ա. Վ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ



Հ Ա Ռ Ա Չ Ա Ն Ք

Նպատակիս հասնիմ միայն,
Թո՛ղ զիս հանեն կախաղան,
Կախաղանէն խեղդուել ձայնով,
Պիտի գոչեմ, ա՛խ, Հայաստան:

Ախ, Հայաստա՛ն, սիրտս ու հոգիս
Քեզ նուիրեմ, ընդունէ՛,
Թէ կարելի, թո՛ղ ես մեռնիմ,
Վերականգնի, ա՛խ Հայաստան:

Անոր սիրոյն բանտն ալ դըրուիմ,
Պալատ է այն ինձ համար,
Ոտքերս, ձեռքերս չըղթաց զարնեն,
Երջանկութիւն է ինձ ան ալ:

Թէ մինչեւ իսկ աքսորուիմ ալ,
Քափառական կրնէ զիս բախտ,

Հայաստանիս սիրոյն համար,
Փըլոտ վայրեր կ'ըլլան դըրախտ:

Ախ, Հայաստա՛ն, դու սիրուն մայր,
Մինչ երբ այսպէս քու որդիք,
Քեզնէ հեռո՛ւ, պիտ' հառաչեն
Իսկ դո՛ւք, մինչեւ երբ թափառիք:

Երբ պիտի դայ իմ թաղաւոր,
Որ ես հասնիմ իմ ուխտին.
Դըրօշակներ ծածան ծածան,
Ականակուռ թաղի զըլիսին:

Ախ Հայաստա՛ն, աչքըդ դարձուր,
Քեզ փընտրուող որբերուն.
Պէս պէս ցաւօք կը տանջուին,
Դարման եղի՛ր հայ քաջերուն:

Վախնամ մեռնիմ ես այս ցաւով
Ու իջնեմ սեւ գերեզման,
Գերեզմանէն մեռած ձայնով:
Պիտի գոռամ, վա՛խ, ՀԱՅԱՍՏԱՆ:



Ա Ռ Մ Ա Յ Ր Ե Ն Ի Լ Ե Չ Ո Ւ

Ով մեծաքանչ դու լեզու,
Ով հեշտ բարբառ մայրական,
Փափկահընչիւն բառերուդ,
Նըման արդեօք այլ տեղ կա՞ն:

Ընդարձակ Հայկական երգարան, Ա. հասոր Բ. Եիս

Դուն որ նախ ինձ հընչեցիր,
Նախ սիրոյ, ո՛հ, հեշտ խօսքեր •
Այլ նախ ըզքեզ թոթովելս,
Դեռ իմ մտքէն չէ ելեր :

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կեա՛ց անասան, կեա՛ց յաւէտ,
Կեա՛ց միշտ լեզուդ Հայկարժան,
Կեա՛ց ծաղկալից ծաղկաւէտ :

Ի՛նչ դառն վիշտ է սըրտիս
Երբ օտար տեղ ու լեզու,
Բըռնի իրեն զիս քաշէ,
Սըրտէս արևն կը հեղու :
Ո՛հ, զայն, օտարն ես սիրել,
Բնաւ չեմ կարող ի սըրտէ •
Չէ՛ այն, չէ քաղցր իմ լեզու,
Որ սիրով զիս կ'ողջունէ :

Իմ մայրենի քաղցր լեզու, Լայլն •

Լեզու համակ սիրաշարժ,
Քանի ճոխ, պերճ ու պայծառ,
Մինչ կը հընչես դուն քեզի,
Սըրտերն ամէն գողացար •
Հընչէ՛ հընչէ՛ յաւիտեան :
Վե՛հ զիւցաղանց պերճ երգ դու •

Իմ մայրենի քաղցր լեզու, Լայլն •

Յաւերժական Սուրբ Գրոց մէջ,
Կե՛աց միշտ նորէն ու նորէն,

Կըշտեալ անուշ քու տողերդ,
Թող ամէն սիրտ արձարձեն •
Շընորհ ունել Արարչէն,
Կամ պէտք ըլլայ աղօթել •
Շըրթունքս սրբէ բորբոքած,
Կ'աղաղակէ անարգել :

Իմ մայրենի քաղցր լեզու, Լայլն :



Վ Ա Ն Ե Յ Ի Մ Օ Ր Ե Ր Գ Ը

ըզտի՛ տղայ, չեմ օրօրիւր օրօրանքդ, որ քուն լաս,
այ աղբարքդ ոտքի ելան, մենակ դ՛ու ետ պիտ՛
մընաս •

արթէ՛, հոգիս, անուշ քունէդ, թող աչքերդ լուս
տեսնին,

րեւմուտքէն արեւ ծագեց, բաղդը բանեց Հայ ազգին :
ար բըռնութեան ոսկի թախտը ջարդեցաւ, վար ինկաւ,

ախտի տակէն հաղար ազգաց աղատութիւն ծագեցաւ :
վ որ շուտով ոտքի ելլէ, աղատութիւն կը գտնէ,

իրուն որդի՛ս միթէ մինակ չար լուծի տակ պիտ՛մըտնէ :
նք Սուրժանին շատ խնդրեցինք կողկողազին ու,

լացինք,

դի աղի արտատուքով ձեռք ու ոտը լուացինք,
այց նա չանտաց պաղատանքին ողորմելի հայերուն,

թմ, նայինք, նա կը լսէ՛ շառաչիւնը սուրբերուն :
ն՛ը, սիրական, քակեմ ձեռքիդ պալուխները, արձակեմ,

այդ թուլիկ աջիդ մէջը մի պողպատէ սուր դնեմ •
ստրուկ դընս՛ արեան դաշտը, վերադարձի՛ր ազատուած,

րդեօք մի օր պիտի լսե՛ս մեր խնդիրքը, ո՛վ Աստուած :
ԳԱՄԱՌ-ԳԱԹԻՊԱ



Յ Ո Ր Գ Ո Ր

Ռուսական պետութիւն, հայեր, ըստ աշխարհի,
Բա՛ւ է քրիստոնեայք, ո՛հ հայե՛ր, ըլլան խեղճ գերի,
Բացեց խիստ պատերազմ, հայե՛ր, ընդդէմ թուրք
ազգին,

Ափսո՛ս, այն ազգակիցք, հայե՛ր ի զուր զո՛հ գացին:

Ռուսական բանակը, հայե՛ր, մըտաւ Հայաստան,
Յամանեան դօրքերն, վա՛խ հայե՛ր, դէմ դէմի ելան,
Հըրացան, թնթանօթ, հայե՛ր, գոռալ ըսկըսան,
Ափսո՛ս, այն ազգակիցք, վա՛խ հայե՛ր, ի զուր զո՛հ գացին

Հայկազըն Մէլիքօֆ, հայե՛ր, ժեներալ Ռուսաց,
Կարող չըրջապատեց, վա՛խ հայե՛ր, վըրան ուսմը տեղաց
Ռուսներըն այրեցին, հայե՛ր մըզկիթներ թըրքաց,
Ափսո՛ս, այն ազգակիցք, վա՛խ հայե՛ր, ի զուր զո՛հ գացին

Տաճկաց լուր զըրկեց, հայե՛ր, Լորիս ծերունին,
Հայոց մայրաքաղաք, հայե՛ր, պիտ՛ լինի Կարին,
Եթէ չուտ չի հաննիք, հայե՛ր, ժամեր կորընչին,
Ափսո՛ս, այն ազգակիցք, հայե՛ր ի զուր զո՛հ գացին:



Ե Ր Գ Օ Ր Օ Ր Ո Յ Ի

Գուն եղիր պալաս, աչքըդ խուփ արա՛,
Նայխուն աչքերուդ քուն թող գայ վըրայ,
Օր օր օր, պալաս, օր օր նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

Ոսկի խաչ վիզիդ՝ քեզի պահապան.
Նարօտ կապել է ծարէն տէր պապան.
Օր օր օր, պալաս, օր օր ու նանի, ևն:

Մավի հիւուններ կապել եմ ես ալ,
Նազար չես առնուլ, քուն եղիր՝ մի՛ լալ:
Օր օր օր, պալաս, օր օր ու նանի, ևն:

Աս քանի՛ մօրըդ անքուն աչքովը,
Անցել է օրեր օրոցքիդ քովը.
Օր օր օր, պալաս, օր օր ու նանի, ևն:

Օրոցքըդ օրեմ, օրով բոյ քաշիս,
Մըզկըսան ձայնով սիրտըս չի մաշիս.
Օր օր օր, պալաս, օր օր ու նանի, ևն:

Գուն ալ քուն եղիր, ինձի ալ քուն տո՛ւր,
Մուրք Աստուծամայր, իմ գաւկիս քուն տո՛ւր:
Օր օր օր, Պալաս, ևն:

Ո . Գ . Պ Ա Տ Կ Ա Ն Ե Ա Ն



Մ Ա Ղ Ի Կ Ն Ե Ր Ո Ւ Ն Մ Է Ձ

(Թ Ի Թ Ո Ռ Ս Ե Ն Ե Ր)

(Չուհանեանի մէկ անխալ եղանակով)

Բոյր մը ցնցող կը ծաւալի՛
Ծաղիկներու կուրծքին վըրայ .
Հմայք մը լուռ կը թրթըռայ,
Թերթիկներուն մէջ հեշտալի:

Կը հպանցեն մեղմիկ հովեր ,
 Այդ դիւթանքէ ծաղիկներուն .
 Վէտվէտումներ թրթուուն՝
 Կը տատանին հոն տարուբեր :

Հովերն անուշ մեղմատատան ,
 Կը տարտղենն բոյրերն հեռուն՝
 Գինովցընող շափրակներուն ,
 Որոնք սիրտին հուրքեր կուտան :

Երանդներ նուրբ շինուած հուրէ ,
 Ակնարկներուն ցոլք մը կ'առթեն .
 Ծաղիկներու թովանքն արդէն՝
 Հոգին անգամ կը պարուրէ :

Մինչ հմայքներ դեռ կը տեւեն՝
 Տերեւներու թոյլ խաբշափին .
 Թերթիկ թերթիկ կը թափթփին՝
 Իրենց լանջքը սարսող հովէն :

1905

Թ. Ճ. ՍԻՐՈՒՆԻ



Հ Ն Ջ Ա Կ Ե Ա Ն Մ Ա Ռ Շ

Հայոց աշխարհում ծաղեց նոր հրդեհ ,
 Օգնութեան հասէք Հայկայ զաւակներ ,
 Վըտանգը մեծ է չըկայ մի օգնող
 Այրող տանչւողին մի ձեռք կարկառող :

Նա դաւաճան է իր հայրենիքին՝
 Որ օգնել չ'ուզեր ճիշդ ժամանակին .

Հարաւ ե հիւսիս շատ թափառեցինք ,
 Պապական տանն էլ հեռքը կորուցինք :

Չար թշնամիքը միշտ անարեկիչ՝
 Թոյն են սերմանել մեր մէջ վարակիչ
 Բաւ է բաւ Հայեր օտարք մեղ խաբեն ,
 Եւ մեր արիւնով իրանք աշխատեն :

Ասպարեզը բաց է մեզ անա ,
 Զարդում փշրում են մեզի անխնայ ,
 Բաւ է մեզ ընկերք լաց ու կոծ անել
 Անարատ հային երբէք չի վայլեր :

Կտրիճ հնչակեան դուրս ե'կ համարձակ
 Պարզեր քո մաքուր անբիծ դրօշակ ,
 Վտտան քայլերով պացիր յառաջ
 Եղիր քաջ զինուոր ե պարտաճանչ :

Ի յիշատակ ՀԳԿ. կուսակց. Բաւմանեակից
 Վառնայի Մասնահիւղի «ԳԻՏԱԿԻՑ» խումբէն :



Ս Ա Ս Ո Ւ Ն

Սասուն դաւառ , հին Հայաստան ,
 Համբաւդ լսեց աշխարհ համայն ,
 Երիտասարդք են քաջազուն ,
 Հայոց պարճանք միայն Սասուն :

Սասուն պարարտ հովիտներով ,
 Պարծի ընդ միշտ իւր քաջերով ,
 Որք թ'և ուտեն կըկըլ , կորեկ ,
 Խաղան ընդ սուր գիշեր ցորեկ :

Սասունն դաւառ, անտաններով,
Գարսպապատ բարձր լեռներով,
Դիմադրեց միշտ վատ զօրքերուն,
Հայոց մատաղ եղաւ Սասունն :

Սասունն երկիր լեռներու մէջ,
Ալ սրբացաւ իւր ելեւէջ,
Քարոտ, լեռնոտ ու խորտուբորտ,
Սասունն բուրէ այժմ արեան հոտ :

Սասունն երկիր յոյժ բարելի,
Լեռներ, դաշտեր ծաղիօք են լի,
Թէեւ Թաճսին քանդեց Սասունն,
Բիւր Հայք բաղձան սեւ հողերուն :

Ցուրտ դիակաց բարդեալ դէզ դէզ,
Եւրոպացիք եկան ի տես,
Մարտիրոսաց կարգն է Սասունն,
Արժանացաւ սրբբոց դասունն :

Աբի Գրրգօն, սուրբ մարտիրոս,
Ի ձեռն Քրրդաց ինկաւ իբր որս,
Գերի եղաւ անգուլթ տաճկին,
Քաջ նահատակն հայոց աղգին :

Քաջ Գրրգօին հարսն էր Շաքէն,
Որ ձեռք քաշած իւրեան կեանքէն,
Կամաւ ձգեց զինք լեռնէն վար,
Նահատակուիլ աղգին համար :

Սամնոյ բնիկք բոլոր հայ են,
Ճէրիզն եղաւ նոցա Կայէն,
Սամնոյ մէկ մաս կ'ըսուի Կէլի,
Արիւն թափեց զերդ Աբելի :

Սամնոյ հարսեր գերի գացին,
Մանկունք Քրդաց ձեռք մնացին,
Սըրոյ ճարակ եղաւ Սասունն,
Գիւղեր արտեր, այգիք հասունն :

Թէեւ ինկաւ անդէն, անոք,
Առ Սուլթանն չեա բնաւ բողոք,
Գեաի նման հոսող արիւն,
Գեանէն բողոք ետ Աստուծոյն :

Թէեւ ինկար, ո՛վ վե՛ն Սասունն,
Բայց դաս տուիր գերեալ Հայունն,
Թէ սուր ընդ սուր, բուռն ընդ բուռն,
Բախմամբ ծագի արեւ մեր տանն :



ՕՐՆԵՐԳՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ

Տէր՝ կեցո՛ դու զՀայս
Եւ արս՛ զնոսա պայծառս .
Կեցո՛ զՀայս .

Չողորմութիւնդ վերին՝
Հաճեաց ձօնել նոցին ,
Ձի նովիմբ մարթապին
Ապրիլ յատին :
Ո՛վ Տէր մեր, Տէր փութա՛ ,
Չաղգ մեր համայն փրկեա՛ ,
Ի թշնամեաց .

Կափո՛ զաչս նոցուն,
Հատ զարմատոյն ըզբուն,
Եւ զազգ մեր պարտասուն՝

Արա՛ հրզօր :

Ի քո իջեալ տեղի

Զաթոռ Հայրապետի

Մեր հաստատեա՛ :

Զերկարութիւն կենաց՝

Հօր մեր աստուածազգեաց ,

Շնորհեա՛ պետին մեր հարց ,

Որ զմեզ հովուէ :

Աջովդ համատարած ,

Զազգ մեր արտահալած ,

Փոյթ գումարեա՛ ,

յԱշխարհ Արարատեան ,

Ի վայր մեր ծննդեան ,

Որ այժմ է սեփական ,

Օտար Ազգաց :

Առաքեա՛ ի բարձանց

Զհամակցութիւն կամաց ,

Ի մերազնեայս :

Զոմն ի մէջ յարո՛ ,

Հովիւ ազգի մերոյ ,

Տուր նմա ցուպ հուժիու

Հովուել զմեզ :

Մ. Դ. ԹԱՂԻԱԹԵԱՆՑ



Ձ Օ Ն Ե Ր Գ

Ի Զ Մ Ի Ր Լ Ե Ա Ն Զ Ա Յ Ր Ի Կ Ի

Բարեաւ եկիր Հայր պատուական ,

Մեր ամենուս Դու սիրական .

Ազգն անձկանօք Ձեզ կրտսաւեր ,

Հովիւրդ քաջ և Ազգասէր .

Կեանց Դու յաւետ , կեաց անսասան

Հայրենեաց զո՛ հայր Սրբազան :

Ազգը համայն ուրախ զուարթ ,

Փա՛նք Բարձրելոյն գոչէ և արդ ,

Որ պարգեւեց հէզ Հայ Ազգին ,

Ազատութիւն շնորհ անգին .

Կեաց Դու յաւետ Հայր Իզմիրլեան

Ազատութեան վե՛ն ախոյեան :

Հայ եղբայրներ գիտնանք յարգել ,

Ազատութեան լոյսն անարգել ,

Որ մեզ տուաւ նոր կեանք , նոր յոյս ,

Յառաջնորդել դէպ յանչէջ լոյս .

Կեաց դու յաւետ Հայր Իզմիրլեան

Ազատութեան քաջ ախոյեան :

Գորովազուժ Սրբազան Տէր ,

Կարօտը մեզ կը ատջորէր ,

Այլ արդ հրճուիմք մեք հոգեպէս ,

Անձնանուէր հովուիդ ի տես .

Մատչիմք առ Բեզ Հայր սիրալիր :

Համբուրելով զԱջդ օրհնածիր :

Ա. ԲԵ. ԷՊԷԱՆ

Ս Ի Ր Ե Ր Գ

Ահա ելաւ լուսին արծաթ
 Մութ ամպերու ստուերէն,
 Ահա նաւակն ալ գերազարդ
 Դուրս սահեցաւ ժայռերէն .

Անուշ հովիկ փչէ յուշիկ
 Ու դէպ ինձ բեր բիւր ծիր ալիք :

Նաւակին մէջ իմ գեղունին
 Փռուած անփոյթ լուսնի տակ,
 Կը ձայնակցի իր կիթառին
 Հնչուն ձայնով մը յստակ .

Անուշ հովիկ փչէ յուշիկ,
 Ու դէպ ինձ բեր երգն անուշիկ :

Ձայնով կ'երգէ սէր ու դգուանք,
 Համակ յուզու՛մ ու սարսուռ,
 Ա՛լ թո՛ղ աղջիկ երգն ու նուաղ,
 Բոց աչքերըդ ինձ դարձուր .

Անուշ հովիկ փչէ յուշիկ,
 Ու դէպ ինձ բեր սէրն անուշիկ :



Հ Ո Վ Ի Ի Ե Ի Հ Ո Վ Ո Ի Հ Ի

Երբ օդը անձրևի է,
 Քու բարի մայրիկըդ,
 Պէտք է խրթիթը պահէ
 Այդ քու փափուկ անձրդ :

—Մօրքս խոզը չէ թէ թըրչիմ,
 Կ'ասէ շուտով 'տի երթաւ,
 Չէ նէ կ'ելլեմ փետով մը
 Քեզ տըռօղմեմ ուռնաս .

Շատ կը ցաւիմ որ ձեզ հետ
 Այսպէս խըտաւ կը վարուին .
 Եթէ կ'ուզէք ինձի հետ
 Փախչինք ի միասին :

—Ախրեր ինչո՞ւ 'տի փախչիմ,
 Ետեւէս մարդ չի վազեր .
 Կովերըս որո՞ւ 'տի ձըգեմ,
 Որ ուրիշ մարդ չեմ սիրեր :

Ո՛վ դու աղնիւ հովուների,
 Ընդէ՞ր մերժես իմ սէր .
 Քո դէմք նրման է լուսնի,
 Որ իմ սըրտիս տիրէր :

—Չեմ խասկանայ քո լեղուդ,
 Ի՞նչ կ'ուզես դուն ինձմէ,
 Ամէն բէնի եմ հրմուտ,
 Այս դուրս է իմ գըլիտէ :

Տո՛ւր ինձ քու ձեռքդ ու երթանք
 Դէպ ի անտառին խորըն,
 Հոն գըտնենք մեր ապաստանն,
 Նախանձի թագաւորն :

—Պարոն, կեցեր ի՞նչ կ'ատես .
Ես իմ կովերը կ'արածեմ .
Գլնա՛ ուրիշ մը գրանես ,
Անտառն երթամ ի՞նչ անեմ :

Թո՛ղ որ գոնէ քու այտէն
Ընդունիմ ես մէկ համբոյր ,
Սըրտիս տիրեցիր արդէն ,
Անուանեմ քեզ ինձի քոյր :

—Ատի չգիտեմ ի՞նչ բան է .
Պէտք է իմ մօր խարցունեմ ,
Անի թէ տո՛ւր որ ասէ ,
Ինչ որ է քեզ նուիրեմ :

Գիտեմ, մայրդդ կ'արգիլէ ,
Պէտք չէ անոր հարցունես .
Սիրարդ իմ սըրտիս փարէ՛ ,
Պատասխանը դու կ'առնես :

—Պարո՛ն, շատ լաւ կը խօսիս ,
Խասկացայ ես քու միտքըդ ,
Բայց սա փէտ որ կը տեսնես ,
Կը չափեմ ես քու չորս դիդ :
Յ. ԱՃԻՄԵԱՆ



Պ Ա Ր Ն Ա Ի Ա Ս Տ Ե Ա Յ

Աշխոյժ նաւաստին ,
Անվեհեր ճակատ՝

Ընդդէմ փոթորկին ,
Երգէ անփոյթ զուարթ :
Հարիթ թիւմէրէլէլէ հա հա հա :

Կոհակք փրփրադէզ ,
Ձեն սոսկում՝ վախ մեզ .
Հողմունք սաստկահար ,
Գրգռեն մեզ ի պար :
Հարիթ թիւմէրէլէլէ հա հա հա :

Օ՛ն , խմենք զուարթ ,
Գինին մինչ յատակ .
Յն , գրկենք զիրար ,
Պարենք անդադար :
Հարիթ թիւմէրէլէլէ հա հա հա :

Լուցէ՛ք , գիտցէ՛ք ,
Մինչդեռ մենք հոս եկած ենք .
Անա ծերն՝ իւր ոտքերն ,
Հոս հոն շուտ՝ տանի փոյթ :

Ա՛յ , ա՛յ , ա՛յ , պիտ՛ իյնայ ,
Օ՛ն , բռնենք՝ մեղք է մեղք .
Հա՛ հա՛ հա՛ կը խընդայ ,
Հոս եկէք ամենքս ալ ծափ դարնենք :

Ձանդակն ուժգնապիրկ ,
Կոչէ մեզ ի կարգ .
Վերջ տանք ինդութեան ,
Քաշենք մեր պարան :
Հարիթ թիւմէրէլէլէ հա հա հա :

Վ Ե Ր Ջ Ի Ն Վ Ա Ր Դ

Վերջին վարդ, վերջին վարդ,
Սիրահանիս վերջին զարդ,
Նա քեզ հանեց ուր կըրծից,
Ինձ պարզեւեց, վերջին վարդ :

Մանկութեան վերջին ժամերն,
Անցել են անդառնալի,
Կորած սիրոյս յեշատակ,
Դու ես միայն, վերջին վարդ :

Գարնան օրերն անցել են,
Տօթ ամառն է ինձ էրում,
Միշտ սպասում եմ քու տեսքին,
Դուն ամառուայ վերջին վարդ :

Երջանիկ կեանքիս օրերը,
Ցաւ են դառել առաջիս,
Ուրիշ օրեր, ուրիշ կեանք,
Միտքըս բերիք, վերջին վարդ :

Շատ չի տեւել, կը բացուի,
Առաջիս սեւ գերեզման,
Էս աշխարհից միայն քեզ,
Հետքս կ'առնում, վերջին վարդ :

Ք. Տ. Պ. ՊԱՏԿԱՆԵՑՆ



Ի Ն Ջ Հ Ա Մ Ա Ր Ջ Է

Ինձ համար չէ՛ դարնան գալը,
Ինձ համար չէ՛ ծառի ծաղկելը,
Ուրախութեան սրբաի գրրգիտը,
Ո՛չ մի բերկրանք չեն ինձ համար :

Ինձ համար չէ՛ կենաց բաղլը,
Ինձ համար չէ՛ երջանկութիւնը,
Եւ մրայօն կուսի աչքերը,
Նոցա արցունք չեն ինձ համար :

Ինձ համար չէ՛ ճիպոյուն լուսնի
Անտառ ու սառ լուսաւօրերը,
Գարնան վարդի, երգչի տաղերը,
Սոխակ ու վարդ չեն ինձ համար :

Ինձ համար չէ՛ բարեկամաց
Մէկտեղ սիրով տօն կատարելը,
Զատիկ օրուայ ուրախ տանը
«Քրիստոս յարեաւ» չէ՛ ինձ համար :

Ինձ համար չէ՛ ծնողաց լացը,
Ինձ համար չէ՛ աղջկայ տըխրիլը,
Գերեզմանիս վրայ արտասուելը
Բարեկամաց՝ չէ՛ ինձ համար :

Բաց ինձ համար կուգայ ժամը,
Կ'երթամ թըշնամեայ պատերազմը,
Եւ մահաւիթ սպանիչ գրնդակը,
Անց պատրաստած է ինձ համար :

(Թարգմ.) Ք. Տ. — Պ. ՊԱՏԿԱՆԵՑՆ



ՀԱՅՐ ՄԵՐ ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ

Ո՛ղ Հայր մեր, Հայր որ ես յերկին՝
 Սուրբ եղիցի անուն քոյին .
 Եկեսցէ մեզ, Աստուած հրղօր,
 Արքայութիւն քո երկնաւոր,
 Եղիցին կամք քո խնկելի
 Որպէս յերկինս՝ և անստ յերկրի :

Էղհաց հոգւոյն մեր եւ մարմնոյ
 Տուր եւ այսօր շնորհիւ քոյ,
 Եւ թո՛ղ մեզ թո՛ղ ըզմեր պարտիս
 Որպէս և մեք թողումք յաստիս
 Ամենեցուն որ մեզ մեղանս
 Կամ մնացին մեզ պարտապանս,

Ո՛հ, մի՛ թողուր ի փորձութիւնս,
 Այլ հանապաղ հա՛ս յօղնութիւնս,
 Եւ յամենայն չարին մրցմանց
 Փրկիտա՛ ըզմեզ Տէ՛ր գըլթութեանց,
 Զի քո է միշտ արքայութիւնս,
 Գո փառք պատիւ և զօրութիւնս :
 Ամէն :

ԽՈՐԷՆ ԵՊԻՍ. ՆԱՐ. ՊԷՅ



ԱՅԲՈՒԲԵՆԱԿԱՆ ՅԱՆԿ Ա. ՀԱՏՈՒԻ

Աղաս Աստուածն այն օրից	3
Աղատութեան սիրոյն համար	40
Աղատութիւն եկուր չնոս	65
Աղնիւ ընկեր մեռանում եմ	57
Ակուիին մեծ կարասին	5
Ահա աղաւնին նոյեան տապանին	14
Ահա բաժակ ուրախութեան	5
Ահա ելաւ լուսին արծաթ	92
Ահա կ'երթամ սիրելի մայր	66
Ահա հրեշտակ սակեփեաուր	7
Անի քաղաք նստեր կուլայ	9
Անուշ քնակն աչերն աւեր	68
Այխոյժ նաւաստին	94
Առ ընկալ ի գիրկդ, մայր	10
Աս ինչ կորուստ, ինչ մեծ ցաւ	25
Արկածք Հայոց ժամանակին	13
Արիք Հայկազունք	1
Բամբ որտան	18
Բարի եկար Հայր պատուական	91
Բարով եկար դու սիրուն	64
Բոյր մը ցնցող կը ծաւալի	85
Դաշնակցական խումբ գնանք	59
Դու զո՛ղ խնդրես մայր իմ	47
Դու խելօք հաշուլ	58
Եկել է դարունս, սոխակը սիրուն	38
Երազներուս ջինջ ոլորան	75
Երբոր բացուին դռներն յուսոյ	53
Երբ օգը անձրելի է	92
Թէ թեւ ունէի	71
Ի բիւր ձայնից բնութեան շքեղ	28
Իմ հայրենեաց հոգիս վարդան	41

1-ի է կոչ.
ՀՀ Ազգային գրադարան 4352

NL0835305 Հր.Գ 13

2-րդ կոչ.
ՀՀ Ազգային գրադարան

NL0835308 Հր.Բ.

2-րդ կոչ.
ՀՀ Ազգային գրադարան

NL0835311 Հր.Ա.

